


3815

82.092

4-61



ՍԱՏԵՆԱՇԱՐ «ՀԱՆԹ» - ԹԻՒ 2

23 JUN 2005

82-092

4-61

Բաժ. Լեռն Կիւրեղեան
[Ճարտարապետ]

2 NUV 2008

այ.

281

ԿԸ

ԳԵՐԹՈՂ ԱՄՈԼԻ ՄԸ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԸ

ՈՈՐԵՐՏ ՅՐԱԼԵՐԵՐԻ ՄԵԽԴԵԱՆ

ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԸ

Եւ

ԵՎԻ ՍԱՐԵՔ ԲԱՌԱԿ-ԲՐԱԿԻՆ Ի Գ

1000
4202 X



ՏՊԱՐԱՆ ՀՀ ՀԱՆԹ, Պ.Ա.Ա.ԹԻՒԹԻՒՆ

1912



ՔԵՐԹՈՂ ԱՄՈՒՄԸ ՀԱՐԻԿՐԱՄԵԱԿԸ

ՌՈՒԲԵՏ ԲՐԱՒՆԻՆԳԻ ԾՆՆԴԵԱՆ

ՀԱՐԻԿՐԱՄԵԱԿԸ

ԵՒ

ԵՂԻՍԱԲԵՔ ԲԱՌՈՒԷՏ-ԲՐԱՒՆԻՆԳԻ


Երկու մեծ ազգեր, Անդղիան և Խտալիան, այսօր՝
Մայիս 7ին, նշանաւոր անձի մը ծննդեան հարիւրամեա-
կը կը տօնեն:

Գովարանեալն է, Ռոբերտ Բրաւնինգ, իննետասա-
ներրորդ դարու Պառասին անմահներէն մին, որուն ա-
ռընթեր և անբաժան, իր անմահն կինը, Եղիսաբէթ
Բառուէտ-Բրաւնինգ՝ հաւասարապէս մեծանուն քերթող,
երկուքն ալ ազգով Անդղիացի: Երկու ազգութիւններն
ալ՝ միեւնոյն հիացումով ոգեւորեալ, նախանձընդգէմ
կը ճգնին մեծ քերթողին հոչակին պարծանքը իւրացնել:
Քանզի առաջինը՝ Բրաւնինգի իսկական հայրենիքը
եղած է, երկրորդը՝ ընտրականը:

Անդղիոյ մէջ առաջին անգամ իր խորաքնին նայ-
ուած քը ճշմարիտ լոյսին բացուեցաւ և կորովամիտ խմա-
ցութիւնը՝ ներկուու զարգացման, մինչ Խտալիոյ մէջ
անոր զգայուն սիրաը սիտի սորվէր սիրելը և հոգին՝
գերբնական թրթուումէ թելագրուած, հոգեհնչակ քնա-
րերգել:



Եթէ մին՝ անոր կեանք ու ընկերական դիրք տուաւ,
ստուգիւ միւսը՝ անոր պարզեւեց բանաստեղծական խանդ-
ու աշխան և անմահի դավիճեպսակ :



ԱՐԵՍ ԲՐՈՒՆԵԿԻ

Ալ համաշխարհական այս յուշարար համդէմներուն
առթիւ, մասնաւորագէս երեք քաղաքներ, քերթողին
իրենց թողած յիշատակները վերարձարձելով կը փառա-
ւորուին :

Ասնք են Ազօլո, Հոռմ, Լօնդրա, իրարմէ շատ
տարրեր՝ դիրքով ու գեղով, պատմութեամբ և կարեւո-
րութեամբ :



ԵՎԵՍԱՌԵԹ ՇՍ. ՌՈՒՆԵԿԻ

Վենետիկան վոքրիկ աւանի մը քաղաքապետը՝ որ
իր միակ ունեցած պողոտան Բրաւնինդի անունով այսօր
մկրտեց, կամպիտոլիսնի մէջ բաղմող՝ Հոռմայ քաղաքա-

պետք և մեծազօր Բրիտանական Կայսրութեան ոստանին Լորդ Մայօնը, երեքն ալ իրենց ժողովուրդին տածած հիացումին ներկայացուցիչներ, թափօրով կ'երթան արձանաքարներ զետեղել հոն՝ ուր նա սիրեց, հոն՝ ուր իր փառքին մէջ կը հանգչի: Գերագոյն ծնունդներու յատուկ է մէկէն աւելի սրտերու իշխան. մի քանի ազգերու, ամբողջ մարդկութեան զարմանասքանչ պաշտամուքը նկատուիլ:

Նա ալ՝ իր կենդանութեանը, հաւասարապէս սիրեց Անգղիան, Ֆիւէնցին. Հռոմէ, Ազօլոնի և Վենետիկը: Չուղեց մանաւորապէս յարի երկրի մը. փափաքեցաւ պատկանիլ ամէնուն, ոտուգել ուղելով այն նշանաւոր խօսքը որ Արուեսթ չունի հայրենի: Սակայն եթէ հայրենիքը վարանական կը մնայ, ունեցաւ նա որոշ ծնող մը: Բրանինդին հայրն է Անգղիան, որդեգրողը՝ Խտալիան, ինչպէս իր երգովն իսկ կը հաստատէ: «Եթէ սիրս բանալու ըլլահ, պիտի զենահ հոն դրումուած Խալիոյ անունը»:

Այս առղերին են որ ոսկետառ արձանաքրուեցան Վենետիկոյ փաղփիւնագեղ ջրերուն մէջ ցոլացած Ռէցցոնիկօյի պալատին մէջ, ուր մեծ քերթողը իր վերջին շունչը աւանդած է:

Մնձանձն ու վեհոգի, սուր միտք և դողար սիրտ, քերթող-փիլիառիայ, սաւառնելով անցաւ սահմանագլուխները, Մարդկութեան մշտածուի մեծ սերտը երթալ խուզարկելու:

Բրանինդի այն ցայտուն դէմքերէն մին է, որուն նմանը դարերն իսկ իրենց երկար ընթացքին մէջ քիչ անդամ կը հանդպին: Նման այն յարադօւ մնտաղներու խառնուրդին՝ որոնց սքանչելութեան գաղտնիքը լոկ անոր հարցին կը պատկանի, այսպէս ալ գերագոյն ոգի-

ներու ներմարդութեան պահուն, Արտրչութիւնը, անոնց սաղմին մէջ կայլակ մը գերբնական էութիւն կր կաթեցնէ: որմէ կը ծնի հոդւոյ վսեմութիւնը՝ քիչերու առանձնաշնորհուած:

Արդարեւ, Բրաւնինդի յեղական տոհմացոյց ծառէն կը նշմարենք որ ինքը՝ Կոէօլ, գերման, ակովտ արիւնով, Սնգդիոյ մէջ զանդուած խառնուրդ մըն է, Խտալական կախարդիչ միջավայրին մէջ բիւրեղացած:

Ցեղական և անձնական իր այս արտասովոր յատկութիւններուն չորդիւ, կը թեւակովսէ կ'անցնի իր դարը, նորանշոյլ արտանետ մը բանալով քերթողական ասպարէզին: Իր անունը Շէքսպիրի, Միլտոնի միատեղ յիշատակուելովն հանդերձ, ինքը կը մնայ Ժ. դարուն Անգղիացի ամնամեծ քերթողը: Ճշմարիտ է ուրեմն Ժ. Ֆօթեռինկամին, Բրաւնինդի հոմար տուած դրուատիքը թէ: «Այս վերցին լիսնամեակին մէջ ո'չ մի Անգղիացի ներող իւմեն աւելի մարդկային կեանին եռիքիւնը քափանցած, մարդուս պատմութեան ասպարէզին մէջ միջամուխ եւ անոնց վերաբերեալ դեպքերուն նկամամբ կատարուած դիտողութիւնները այնքան խորացնին եւ լայնահաննար դատողութեամբ պարզած է»:

Բրաւնինդի քերթողական բովանդակ գործոց միայն ցանկը 51 երեսէ բաղկացած գրքոյկ մըն է(*): Հեղինա-

(*) Ո. Բրաւնինդի և Ել. Բառակտ-Բրաւնինդի երկարքութեանց մասին՝ խտալացի թարգմանիչ և կենսագրող Հեղինակներուն մէջ նշանակելիքները են Chiarini, Nencioni, La Pezzè Pascolato, Donna Grazia Pierantoni Mancini, Tullio Massarani, Teresa Venuti, Prof. Federico Garlanda և Fanny Zampini-Salazar Տիկինը: Այս վերջինին յառաջարանը Անտ. Ֆոքացցառոն դրած է. ծանօթութեան մեծամասնութիւնը՝ այս ընտիր մատենէն քաղած եմ, որուն մէջ բանասէր ազգայիններ ընդարձակ տեղեկութիւններէ զատ, երկու քերթողներուն ալ գործոց ցուցակը կրնան գտնալ: Իսկ անոնց բովանդակ գործոց 51 երեսէ բաղկացած ցանկը, Բրաւնինդ Ընկերութեան կողմանէ տպագրուած է.

կին յորդառաստ երեւակայութենէն բղիսած այս հոկայ արտադրութիւնը՝ իր տասներկու տարուան հասակէն կը սկսի, ութառներորդին մօտ կանգ առնելով՝ այսինքն իր կեանքին հետ :

Փարաւոններուն կը նմանի, որոնք գահ բազմածնուն պէս, իրենց առաջին զբաղումը, կեանքերնուն ամբողջ նպատակը, սեպհական բուրզին շինութեան մէջ կը կայանար : Բրաւնինգ՝ իր ծաղիկ հասակէն մինչև խոր ծե-



Ազօլօի համայնապատելիերը

րութիւն, անդուլ կը գործէ, ամբողջ մատենադարան մը լեցնելով : Սա կը մնայ անոր ինքնակերտ յիշատակարանը՝ ո՞չ թէ գերիներու մաղկրինչ դէզին վրայ բրդացած, այլ իր սրտին տրոփումալ, մտքին փշրանքով, դրցին անխոնջ ընթացքով կանգնուած և երբ իր կեանքին վերջին կաթիլովը կոթողին հրածե կատարը կը զետեղուի, հոգին՝ այլ եւս պաշտօնը կատարած, անմահութեան մէջ կը վերադառնայ :

★

Իր համբաւին չուրջը՝ այսօրուան տեղի ունեցած բարեյսրդոր սպայքարին նման, Բրաւնինգի մահուան աւտենն ալ երեք քաղաքներ՝ մեռեալին մարմնոյն տիրանալու համար նախանձընդդէմ ողորեցան : Վենետիկը՝ ուր մեծ քերթողը վերջնականացէս հաստատուած էր և վախճանած, որով Տօներուն քաղաքը արդար իրաւունք մը կ'ստանար . Լօնդոնի՝ որ Անգղիոյ պատուաբեր զաւակը կուզար Խտալիայէն պահանջելու և տանիլ զետե-



Ազօլօ, Թոքեր Բրաւնինգ փողոցը և բնակած տունը

կել անոր գագալը բրիտանական անմահներուն Պանթէռնին մէջ : Վերջապէս Ֆիուէնցէն՝ ուր Բրաւնինգ փափաքած էր թալուիլ, Ֆիէզօլոյի գալարագեղ գարաստաններուն շուրբին ներքե, հոն՝ ուր 28 տարիէն ի վեր, երանութեան մէջ կը հանդչէր իր հոգւոյն ընկերը, սրտին սէրը, փառքին կէսը՝ Եղիսաբէթ Բառուէտ, անցեալ դարուն ամենանշանաւոր քերթողունին :

Միթէ Բրաւնինգ չէր գրած. «Իքէ հոգիս պատահեող կապերը արձակուած, գլուխս զերեզմանէս վեր ելլար, քու երկրիդ մէջ պիտի վերադառնալի, Խտալիաս . . .» :

Այս գողտը տողերով, քերթողը արդէն իր վերջին կամքը յայնած էր՝ որ սակայն չի կատարուեցաւ, քանի որ անոր միրիմը Աւէստմինատրի Սբրացարամին մէջ կը գտնուի :

Հետեւաբար խտալական ժողովուրդը երախտապարտ ախրանքով կը մասնակցի ոյ հարիւրամենակին յուշարար հանդէմներուն, որովհետև այս գերապանծ ամոլը հզօքապէս սիրեց իրենց երկիրը։ Խնճնաղատութեան ձբդտումներուն կէտ նպատակին խրացուցած, այն ժամանակներուն հայրենասէր ողիով վառուած, երգեցին, յուղեցին Եւրոպան, վշտակից լացին ևն օրերուն աղէսները, երբ խտալական թերակղզին պառակտուած՝ ոտար լուծի տակ կը հեծէր։ Անոնց հոգեցունց քնարին ձայնէն ո՛չ միայն բրիտանական հողին ասպնջականութեան դիմած՝ Մածծինի և հայրենասէր փախտականները խրախոյս կ'ստանային, այլ անգղիտական լնդհանուր համակրանքը մեղմիւ կուղար Խտալիոյ վշտերուն կարեկից՝ իր հետ քերելով մարտանաւներ՝ որոնք պիտի թեւարկէին Մարտապայի հաղար քաջերուն խիզափի ձեռնարկը։

Ինչպէս որ Բրաւնինգ՝ Ազօլօի բլուրներուն, Հռոմայ դաշտանկարին և Հռավիննայի շոճիներուն մէջ իր Մուսան դտած էր, նոյնպէս ալ Բառէէտը՝ Փլորենտեան մեղմ ու կենսատու կլիմային մէջ պիտի վերատանար ճշմարիտ երջանկութեան հետ իր առողջութիւնը։

Սրդ, ինչպէս այսպիսի առանձնաշնորհուած բնութեան և գեղարուեստի գեղեցկութեան մոգիչ զօրութեան չի սքանչանալ։ Թերեւս պիտի առարկնն թէ միթէ բնութիւնը ամէն տեղ միեւնոյն գեղն ու հրապոյրը չունի։ Անշուշտ, սակայն գեղեցիկն ալ իր շրջանակին կը կարօտի, իր անգոյրին, իր սեթեւեթին։

Այս նրբին խնդիրը, բանաստեղծական ողիով զա-

նազանած, Բրաւնինգ և Բառէէտ, իրենց կաթողին ցանկացած ամուսնութեան յաջորդ օրը, թողնելով Անգղիան՝ իրենց երկրորդ հայրենիքը ընտրեցին Խտալիան, ո՛չ միայն անոր երկնքին պայծառութենէն կամ թանգարաններուն պիերճութենէն հրապուրուած, այլ որովհետեւ ան մշտարուղիս աղբիւրն է թելագրումի։ յորաբուափկ խանձարուը չքնաղարուեստին, ուր՝ ամէն բնտիր անձ, իր մտքին պաշտրը կրնայ հայթայցիթել։


Այս երկրին բնութեան և արուեստին գեղեցկութեան մէջ ամէն ինչ ներփակ է։ Հո՛ս Երաժշտին համար նորալուր մեղեղիններ կան, նկարչին համար վառ երանգապնակ և արձանագործին՝ ճապուկ և վայելչակաղմ կնոջական շնոր։ Կը խօսին անոր հնութիւնները, զորս հարցափորձելու եկած էր Բրաւնինգ։

Անկէ ետքը որ Ամէնքը Հռոմայ յանձնեց քաղաքակըրթութեան գերագահութիւնը։ Խտալիան եղաւ գեղարւեստին թեւարկողն ու խանձարուըր, ուր գեղեցկին ճաշակը՝ տեղափոխուած տունկի նման խորարմատ ուռնացաւ, պարմերական ծաղկումներով, ինչպէս են բաղմանեաց տունկերը՝ միշտ արմատէն վերածին։

Եղիսարէթ Բառէէտին՝ Պուիդոի տան պատուիանեն կոչուած իր քերմուածին մէջ, սքանչելի կերպով կը թարգմանէ այս իրողութիւնները։

«Ամանք կը հարցեն, բսէ՛, ի՞նչ է Խտալիան։ ուրիշեներ կը պատասխանեն։ — Վիրգիլիոս, Կիկերոն, Կեսար։ Ուրիշ ի՞նչ է նաև։ — Բոկկաջչիո, Դանեկ, Պետրարկա, Եեռոյ։ — Միտելանելլո։ Ռաֆաելլո, Պերգոլէկ։ Ասոնք ամենին ալ կորովի սրեւ են։ որ արդ դամբանական հարեն կը բարախեն, կենդանի հոգիները տարունակ ելեկտրականացնելով։ Այլ Խտալիան այսօր ի՞նչ է այլեւս։ — Ո՛չինչ... ո՛չինչ այլեւս...։ Ո՛չ, Խտալիոյ

կեանին նկատմամբ պէտք չէ այդպէս բաել։ Անոր յաւերժական լիւատակները, իրեն անմանուրեան ապացոյցներն են։ Իր գերեզմանները, անոր հզօր ապազային համար կը հայցեն որպէսզի աներկիւղ ըլլայ։ Անոր արձաններուն նայուածքն իսկ խորին է եւ դէպի առաջ՝ ակնկառոյց հեռուն կը դիմեն։»




Կատարին։ Կիայրոսի վերջին քազուեիին պարագն մնացողը եւ բրաւենինգի առարակին ևնարանը՝ Բրաւենինգի առուեստանոցին առնուած

Եւ իտալացւոց ուղղելով իր խօսքը .—

«Արդարեւ դուք լոյսի կը կարօսի՛, ո՞չ այն արեզականը զոր առաօրէն ունի՛, այլ աստուածային լոյսին՝ որ իջնայ ու կերպաւորուի գերազոյն, վեն ու պակաւոր անձի մը մէջ, կարող՝ ուշիմ ու զիտակից ժողովուրդը առաջնորդելու. որովհետեւ եթէ ժողովուրդ մը

պարզապէս կաւին պէս բարձրացնենք, իր նախկին վիճակն չարագոյն միւսանգամ կ'իյնայ, կը կործանի...։ Հայցելով զթեզ կը կոչեն, ո՞վ անձանօր, վեհազոյն ուսուցիչ . . .»

Մյա մարգարէական —որովհետեւ բանաստեղծներն ալ մարգարէ են — խանդավառ կոչը անլսելի չի մնաց։



Ազօլո, Ազգային Յուլեարձան

Վեհագոյն Ուսուցիչը անմիջապէս կը զրկէր Կուղուաներ, Վիկտոր Էմմանուէլներ, Գասփրալդիներ։

Մինչ գիտակից ժողովուրդը, այսպիսի վեհազն անձերէ առաջնորդուած, ինքնամատոց դէպի ազատութեան կը գիմազրաւէր, գեղարուեսար իր ծոցին մէջ կ'օրորէր Սակկօնիներ, Մուելլիներ, Վէրդիներ և Մոնտէվէրդէներ և Քերթողական Ոզին՝ Կարդուչիի, Ֆօզացարօյի, Աղանոորի, ա' Աննունցիօի հոգեստաւիլ քնարուերորդ իտալիոյ փառքը պիտի գիւցազներգէր։

★

Նպատակս, Բրաւնինդի և իր վեհանսեն կնոջ երկառիրութիւնները քննադատնել էին : Կը հրաժարիմ . հմտագոյններու անկ է այդ ծանր ու դժուարակներու պաշտօնը : Անոնց քննադատներն ու թարգմանները՝ որքա՞ն աշտաղանդաւոր, հարկադրուած են խոստովանելու թէ այդ ծովածաւալ ովկէանը կարել անցնելու համար հուժկութագուներ պէտք են : Նա մանաւանդ որ այս երկու հանճարեղ զրիչները դժուարին է իրարմէ անջատելը :

Սլավաստրով և պորիփերով իրար մէջ դալար, խառնառուս սիւնի մը գեղեցկութիւնն է : Խնչպէս սրտերնին պինդ իրար կապուած, երկերնին ալ՝ իրար ընդելուզեալ, գլխերնուն պսակն ալ՝ միւնոյն դափնիչն հիւսուած :

Բրաւնինդի ամույն կենսադրողներէն քաջագոյնը, Տիկին Մամպինի-Մալաղար, սքանչելի խորհրդածութիւնն մը ունի :

«Իրենց գրած վիպական եերուածներուն ամենահրզօր եւ բաղցրագոյնը իրենց բուն իսկ ապրածն է, այն ուժգին, բազմապայմար, այլ հաւատարիմ եւ կարողին իրենց սիրոյն եերուածը»:

Այս աննման երկու հոգիններուն կատարեալ, ներդաշնորկ միութիւնը, այնքա՞ն յուզիչ է որ անդիմադրելի պիտի ըլլայ փորձութիւնը չունենալ, անոնց բազմած կածառին դանէն ներս գաղտագողի նայուածք մը նետելու . հալորդել ինչ որ հոն լուսածիր փառքի մէջ կը ցուլանայ և իսկոյն վերադառնալ Ազօլօի բլուրներու յիշատակներուն : Միւնոյն ճամրով, որով երիտասարդ քերթողը 1838ին առաջին անգամն ըլլալով կաստէլֆոան կօէն մեկնած, հետիւոտն կուգար էծէլինի բերդերուն ի խնդիր :

Կ'անցնէր վալան, Ռիէզէն, արդի Պիոս Ժ. Պապին գեղջական ծննդավայրը, Սան Վիտոն և կը համնէր Ազօ-

լօի, հին Աջէլումին բլրան ստորոտը : Իրմէն առաջ հոնապրած, զայն սիրած էր գեղանի թագուհի մը, կիարոսի Լուսինեան Ծան վերջին դշխոյն . որ իր թագը վենետկոյ հասարակապետութեան յանձնելէն վերջը, արքունիքը հոս հաստատած էր :

Սարեւանդեալ դեռ կը տեսնուին, Կատարինէ Կոռնէրի պերճագեղ պալատին աւերակները, որու հիմերուն վրայ արդ կը ցցուի Բրաւնինդ կոչուած աշտարակը, քերթողին հարազատ դաւելին սեպհականութիւնը :

Այս այն մանուկն է, մօրը բազմոցէն անբաժան, ուրուն վճիտ աչքերուն մէջ Եղիսարէթը հրեշտակներուն ժպիտը կը վնասոէր :

«Արեգակը լուսանցոյցին տախտակամածին վրայ կը հեղեղէ . այդ լոյսին մեջ կեցի՛ր, իմ փոքրիկ Փլուենսացիս(*), հազիւ երկամեայ եւ բող որ զեզ դիտեմ : Լոյսին այդ որդը որբան վայլեց դեղան մազերուդ, որնց վրայ աւելի փայլուն է քան այլուր: Հիմա, ուղիղ դիմացդ նայէ՛, սեւեռէ բու ծաւի, պարկետ անզդիական աչքերդ իմ աչքերուս, իմ հոգւոյս մեջ, որն որ այլ եւս, անայլ եւ աննկուն, վսահօրէն դեպի ապագան կը դիմագրաւէ: Քու վնիտ ժպիտովդ. ո՞հ, սորվեցուր ինձի յուսալը . ինչ որ հեթակները զիտեն . . .»

Այս մանուկը, որ այժմ վամբնամեայ յարդելի անձն է, հօրը սիրած այս տեղին մէջ հաստատուած է :

Արժա՞ն և վայե՛լ իրեն, եթէ ինքզինքը խրոխտ ու երջանիկ նկատէ այսպիսի անմահներէ սիրուած ըլլալուն :

★

Եղիսարէթ Բառուէտ՝ 1806ին ծնած է, Անդրիոյ մէջ հաստատուած հնդիկ գաղութին պատկանող հարուստ

(*) Իրենց մէկ հատիկ այս զաւակը, Ֆրունցէր, Գուհուցէր տան մէջ ծնած է.

ընտանիքէ մը : Բարեկամութիները զինքը կը նկարագրեն սիհարկեկ բայց վայելչակազմ, գանգրահեր սիրուն դէմք մը : Կը սիրեր Տորթը, նամանուանդ ձի հեծնալ, որմէ անգամ մը ինինալով, ողնաշարը մնասելով, երեք տարի շարունակ անշարժութեան դատապարտուած մնաց և այդ արկածէն յետոյ զրեթէ միշտ վատառողջ էր ան :



Ազօլո, ՔրաւԵլեզի հասաւած ժանիակի արուեստանոցը՝
"Scuola di Merletti,"

Իսկ բարոյական նկարագրութիւնը՝ հեղահամբոյր աղջիկ, խանդակաթ քոյր, բարեկամութեան մէջ բուխ սիրտ, սիրալիթ և օրինակելի ամուսին, գորովալից մայր, վերջապէս ափալար կին մըն էր :

Տանըութը տարեկանին՝ արդէն մատենագիր, քսանին՝ ծանօթ և սիրուած քերթողութիւն : Այդ թուականէն կ'սկսի իր համբութը՝ որ կը ճախրէ կ'անցնի ովկէանը :

Անգղիս և Ամերիկա հիացումով կ'ողջունեն իրենց նոր Մուսան, որու երկերուն ցանկը օրէ օր կը ճոխա-

նայ նորանոր քերթողութեամբ : Դլուխ գործոցն է Ասրու Leigh, Միլտոնի Կորուս Դրախտեն աւելի ստուար հասոր մը : Հասուն տարիքի երկ, ամուսնութենէն յետոյ զրուած, որու մէջ քերթողութին կեանքն և արւեստին նկատմամբ կազմած բոլոր իր վաեմ և խորին համոզումները պարունակուած են :

Մըսքին՝ անոր ընտիր արուեստին ճաշակէն սքանչացած, թէնիսիլնի բանաստեղծութիւններէն գերադաս կը համարէ, և Շանֆու՛ հիազմայլ կը հաւասարէ Բառուէտի այս քերթուածին պարունակող չատ մը էջերուն վառ երեւակայութիւնը՝ Շէքսբրիի միայն սեպհական :

Անտօնիո Թօդացցառօյին համար Aurora Leigh, հոծ ու կուռ քերթողական գրութիւն մըն է, մթին՝ այլ հալածոյ պղնձին նման փայլակնացայտ, գիրք մը՝ ուր հեղինակուհին կը ներկայանայ սոսկ ու վեհ, ուամիկ տաղաչափներուն հանդէպ քամահարար սիգաճեմ, գերապանծօրէն գիտակից իշխանազուն արիւնէ սերած ըլլալով : Ուստի երեք մեծ փիլիսոփայ խորհողներ, Եղիսաբէթը քերթողութեան թագուհին կը հոչակին, կամ ալ ումանք անոր դշխոյութիւնը մինչև հելլէն դարերուն հանեսով, զինքը Սաֆոյի քով կը բազմեցնեն :

Ո'րքան Եղիսաբէթը քերթողութեան մէջ վաեմ է, նո'յնքան սիրատարփիկ կ'երգէ, երբար սիրերգը Բրաւնինքին ուղղուած է, ինչ որ կը հաստատէ թէ սիրոյ հրայրքը նո'յնքան դօրաւոր կը տոչորեն իտալուհին կամ սպանիացին, որքան հիւսիսարնակ անդղիացի կնոջ մը շրթունքը :

Մտիկ ընենք Օսմիանի երկինքին տակ ծնած սիրահար աղջկան մը սիրտին մրմունչը .

Նախկին համբոյրն որ նա ինծի աըւաւ,
Տըւաւ նա այս զրող ձեռքիս մատներուն.

Որմէ եաքն է որ գեղեցիկ, սպիտակ,
Սշեարհիկ բարեւն առնելու դանդաղ,
Այլ փութկոտ տալով, նըշանը լուռթեան՝
Երբոր դուարթունք կը խօսին։
Այդ առաջին համբոյրէն՝
Տեսանելի աչքերուս,
Զէր կարելի ինձ դընել
Ամեթիւստէ մատանի։
Երկրորդը՝ բարձրութեամբ, միւսէն վեր ելած,
Ճակատը փենուեց, հակելով զայն իջաւ
Մազերուս վրայ կիսովին։
Ամէն վարձքէ գերազանց՝
Կընիքն եղաւ ան սիրոյ,
Որ քաղցրութեամբ սրբանուէր
Սիրոյ պըստին իսկ կանխեց։
Երրորդ համբոյրը՝ վա՛ր խոնարհելով,
Բոլոր ցանկութեամբ շրմէներուս փակաւ.
Այն օրէն հազարտանք մ'ըզգացի, ըսի։
«Սէր իմ, ամբողջ էութիւնս . . .»

Մտերմական նամակագրութեան մէջ ալ, պարզութեամբ հանապի, գերընտիր աղնուութեամբ կը փայլի։
Ինոջական սիրտը՝ դողտիկ կը արոփէ, միշտ եռանդուն, խոնարհ բայց վեհ։ Նա մանաւանդ, բրաւնինդին առաջն գրած նամակին ի պատասխան, անոր գրած նամակին մէջ։


Իրարու երկասիրութիւնները կարդալով, տակուին անձամբ զիրար չի ճանչցած, մին միւսին էութեանը թափանցած էր։ Սիրտերնէն առաջ, հոգիներնին անջրագևին մէջ զիրար վնառած, սիրած էին։

Այս նամակագրութիւնը երկա՛ր տեւեց, տարիներ, չորս հատոր ամբողջ զիրքեր լեցուցած է։ որովհետեւ Բառ-

ոէտի հայրը անոնց ամուսնութեան հակառակ և այնպէս մեաց ինչուան վերջը։ Միթէ Տիար Բառուէտ չա՞ր մարդ էր. ընդհակառակը, կաթոգին կը սիրէր իր զաւակները, այնքան որ չէր ուզեր զանոնք ուրիշի տալ։

Մարդկութեան վէպը խուզարկած պահուն, իրենց անձնականին դէմ կը գտնուէին. ուստի աւելի զգածուեցան, ինչ որ ուրիշները կրած էին։

Այդ թուականէն յետոյ երկուքին ալ արտադրած



Ազօտի պատմական ողբիւրը և Ծրաւնինգի գաւկին արդի բնակարանը

Երկերը, իրական կեանքէն աղգուած, անձնական փորձով վերլուծուած ինքնակենազրութիւններ կրնան կոչուիլ։

Յայտնի էր որ իրենց մեղրալուսինը իտալիոյ մէջպիտի կատարուէր, ուր Բրաւնինդ տարիներով կը թափառէր։ Սրդարև Լօնդրայի մէջ կատարուած ամուսնութեան հանդէսէն քիչ յետոյ, զիրենք իտալական բուրաստանին մէջ կը գտնանք՝ Վալքիուզայի «վճիտ ու ականակիտ,

Քաղցրահամ ջուրերուն քով,» միեւնոյն պատմական վասակին քով, որուն հովուերգական շրջանակին մէջ՝ դարեր առաջ, Պետրարքա և Լաուռա զիրար սիրած էին:

Բրաւնինգ՝ իր մէկ նամակին մէջ, այդ երջանիկ ժամերուն ակնարկելով. «Աչսնջենական ապառաժին ակնաղբիւրեն ջուրը կը ճայթի, ուր ոչինչ կայ յարադալար, բացի Պետրարքային յիշատակէն: Այո՛, միեւնոյն



Ս.զօլո, բաֆորը՝ բաղախապետարանէն կը մեկի դեպ ի Բրաւնինգի բնակած տունը

ջուրն է հոն՝ սխանչելապէս կանաչորակ եւ ուր կան նաեւ քանի մը զանան նոնիներ:»

Անկէ յետոյ, Բրաւնինգ՝ իր կնոջը հետ, Տուկանան և գրեթէ ամբողջ իտալիան պատեցան: Այցելեցին Հոռմը, ժամանակ մըն ալ հո՞ն բնակեցան, Առիւծին Բիրմանը կոչուած փողոցին մէջ, ուր՝ ի յիշատակ անոնց հոն բնակելուն, Հոռմայ քաղաքապետը՝ ի ներկայութեան բրի-

տանական գեսպանին և ընտրեալ ժողովուրդի մը, հետեւեալ արձանագրութիւնը զետեղեց.

Այս տունը հիւրենկալեց
Ուոբերս եւ Եղիսաբէր Բրաւնինգ,
Իրենց մտային հայրենիքը եղաւ իտալիան՝
Որու նորահաս նակատագիրը
Անջնջելի տողերով բնարեգեցին:
Քերբողին այս առաջին բոլորուած հարիւրամեակին առքիւ
Հոռմայ Քաղաքապետուրենէն
զետեղուած:

7 Մայիս, 1912

Եւ ստորև դրոշմագրուեցան.
Վկա՛յ են Աչսնջենաւոր յիշատակները՝ թէ իտալիան
անմա՞ն է:

ԵՊ. ԲՍ. Ո. Ո. Է. Տ
Բանալով սիրս՝ դրումուած պիտի գտնաք, իտալիոյ անունը:
Թ. ԲՐԱՅՆԻՆԳ

Սակայն, Եղիսաբէթ, իր այցելած բոլոր քաղաքներէն սիրելի գտաւ Թիոէնցէն, ուր հաստատուեցան Կուրտօփ Տունը կոչուած բնակարանին մէջ, ուր պիտի ծնէր իր անդրանիկ և միակ զաւակը՝ Ռոբերտ Բառուէտ-Բրաւնինգ՝ անցաւոր, ինչպէս մտքին միւս այն անդրանիկ ծնունդը՝ Aurora Leigh՝ անմահական:

Ամումնական նոր կեանքը, անդավիոխութիւնները, նախ քիչ մը կասեցուցին քերթողուհին գրիչը: Բայց չորս ամիս վերջը կ'սկսի ան շարժիլ, նախ և առաջ իր երկար լոռութեան համար, իր բարեկամուհիներուն ներութութիւնը հայցելու:

«... Կեանիս ամենամեծ դեպէն գրեք չորս ամիս վերջը, ւնորհապարտ ոգիով կը վերսկսիմ ձեզ զուրցել որ երջանիկ ու քաջառողջ եմ եւ թէ այս գերբնական

կիմային տեսրիւ, կը յուսամ մարմինս զօրացնել, ինչպէս նոգիս զօրաւոր է:

Անցեալին մէջ կրած վետրուս փոխարէն, Աստուած ու բանակ մէջ կիրած վարձատեց: Միքէ չէ՛ անդրադառնար որ ձեզի հանդէալ անփոյթ գտնուելուս պահառը, միայն այս ազատ երկներն տեսէր չէ:

Ամուսնոյս անունը ապացոյց մըն է որ, անոր կինը բլալովս, բողած չեղայ եւրողական արուեստին համար ունեցած կոշումս: Ընդհակառակը, մեադիր ենի միասին չարաշար աչխատիլ եւ ապահար բողով միանգամայն մարդկութիւնը, երկու եւրողներու միութեան եւեւոյթով որոնց մէջ ո՛չ կոիր կայ, ո՛չ բանակոիր եւ ո՛չ ալ տաղաչափական հականառութիւնն ունի:

Սյսինքն — ինչ որ կանացի փափկունկատութիւնը չէր ուզեր յաւելուլ — հաշտ հոգւով, անոյշ լեզուով, անկեղծ և անձնուելի փոխադարձ յարգանքի վրայ հիմ նուած միութիւն մը, այնքան զօրեղապէս շեշտուած անհստականութեամբ երկու անձերու միջև, որ պիտի մնայ հազուադէալ օրինակ մը կենակցական պատմութեան մէջ:

Ինչպէս որ Վալքիուզայի ականակիտ ջուրերուն քով իրարու ուխտեցին, այնպէս ալ հեղասահ անցաւ կեանքերնին: Գրեթէ տասնրհինդ տարի, կինը՝ մէկ կողմէն, այրը միւս կողմէն, գրեցին, գործեցին, ապշահար թողուցին մարդկութիւնը:

Եղիսաբէթ 1860ին տեղի ունեցած խոալական անկախութեան ողեւորումէն յուղուած, խանդավառ տողերով կ'արծարծէ աղքամիրական ողին: Եղիսաբէթ կուլայ Կալուորին մանը, մինչ Բրաւնինդ պատրաստ է իր արիւնէն տալ, եթէ կարելի ըլլար, անով զայն կեանքի վերադարձնելու համար:

Ազատութեան ոգիով վստեալ երբոր արի ժողովուրդ մը, առաջնորդ ունի այսպիսի վեհազն Մուսայներ, կը կտրէ կ'անցնի սարերն ու ձորեր, գարշապարին տակ ճզմելով բռնակալութիւնը:

Այս յարատև հոգեւոր յուղմունքներէն, գրասեղանի վրայ կքած աշխատանքէն պիտի խանգարուէր անշուշուշ գերթողուհին վատոյժ կազմը. և եթէ ոչ՝ գոնէ զինքը աւելի ենթակայ պիտի ընէին՝ կոկոնի մը նման, առաջին հարուածէ մը միասուելու:

Ի՞նչ որ հանդիպեցաւ, ախսո՞ւ... Նաբոլէնն Գ.ի և Վիկոտր Էմմանուէլի ի պատիւ սարգուած մնծ հանդէսի մը առթիւ: Սաստիկ ցուրտ մը Եղիսաբէթին կուրծքին իջաւ և տարածուեցաւ թոքերուն մէջ: Հաղիւ թէ ապաքինած էր, իր սիրական քրոջ, Առաբէլլայի մահուան գուժը կը համնի:

Այս անգամ ազնիւ կոնջ բարոյականը լնկնեցաւ անհուն թափիծով, սակայն և այնպէս յաղթեց հիւանդութեան և անցաւ տարին: Բայց անողոք ախտը, իր բոյնը զրած, գաղտածածուկ իր աւերը կը գործէր: Յաջորդ տարին կը սաստկանայ: Կը հիւանդէր ան, այլ այնքան խաղաղ և անզգալապէս որ հիւանդութիւնը դարմանող բազմաթիւ բժիշկներուն ուշադրութենէն իսկ կը վրիսի:

Ոչ ոք կ'անդրադառնայ, անցաւոր բան մը կը կարծուի: Այլ հիւանդին վիճակը գահալիթօրէն կը ծանրանայ, այնքան որ հիւանդութեան երբորդ օրը տագնապը կը պատէ իր սիրելիներուն: Կ'այլայլին, կը սոսկան, առանց սակայն յուսահատելու: Յաջորդ օրը, հիւանդը շաւագոյն վիճակով մը կ'արթննայ: ամէնքն ալ խրախոյս առած՝ կը խարուին:

Երբոր աչքը չէ բացուած, Սէրը դիւրաւ կը խարուի: Այս էր իր սիրելիներուն հոգեկան վիճակը:

Ո՞վ կրնար գուշակել, խորհիլ, մօտալուտ մահուան դուռը համնիլը . թէ այսօրուան սիրուածը վաղը չիկայ այլ եւս : Այդ առաւօտեան փոքր բարւոքումը այնքան ցընծութիւն կը բերէ տանը մէջ որ հիւանդին վիճակէն տեղեկութիւն հարցնողները, ամէնքն ալ միմիթարիչ լուր ստացած կը վերադառնային : Այդ յունիսի 29ի գիշերը, իր սիրասուն զաւակն անդամ, որ գիշեր բարի մաղթելու եկած էր, մօրը ժամին ու խօսակցութիւնը լսելով, ուրախութեամբ դուրս կ'ելլէր սենեակէն :

Եղիսարէթ՝ ինչպէս որ ամբողջ կեանքին մէջ ոչ մէկու վիշտ առթած էր, այս վերջին վիշտն անդամ կը ջանար ինայել իր սիրելիներուն :

Բայց մէկը կար որ չէր խարուած :

Եւ երբոր բո՛ւն Սէրը, սիրեցեալին գալիք վտանգը կ'զգայ, երբէ՛ք չի խարուիր . կը կանխագուշակէ զայն . կը դողդոյա :

Բրաւնինդ, որքան ալ որ կը տեսնար թէ իր պաշտեցեալը ոչ մէկ ցաւ կ'զգար, այսուհանդերձ չուղեց անոր անարէն բանուիլ : Ամբողջ գիշերը անքուն հսկեց, մինչեւ որ լուսցաւ :

Առաւօտուն, հիւանդը՝ գեռ իր վեհ հոգին իր հալումաշ մարմնին չի բաժնուած, վերացական յափշտակութեան վիճակի մը մէջ մտաւ : Յունկ զօրութիւն մը զինքը կ'ոգեւորէք : Սէրն էր այն գերագոյն հուրը . սէրը՝ որ իր ամբողջ կեանքին մէջ երգած էր :

Այդ յափշտակումի պահուն ակսաւ իրամուսինին խօսիլ, քաղցրիկ և սիրալիր . յիշեցնել անոր իրենց կեանքին մամնրամասնութիւնները : Անհուն շնորհակալութեան զգացումով կ'օրնէր զանիկա, ըսելով որ անո՞ր միայն կը պարտէր իր վայելած անջնջելի երանութիւնը : Այսպէս, հրեշտակօրէն, իր փափուկ սրտին յուսկ գորո-

վանքը վշտարեկ Բրաւնինդի սրտին մէջ թորելով, անոր կուրծքին փարած կ'աւանդէր անոյշ հոգին . . . վերջին սաւ խորդաւոր բառը շրթներէն թռչելով . ամենազե՞դ:

Ի՞նչը, ո՞րը : Մշտնջենականութեան շեմէն ներս մտած պահուն ո՞ր գերբնական տեսիլքը իր աչքերուն կը կը պարզուէր, որ բացազանչել տալ անոր . ամենազե՞դ :

Արդեօք անդրաշխարհին երանութիւնը, ուր միշտ երազած էր իր սիրելի Ռոբերտին հետ օր մը վերատին միանալ, բայց այս անդամ անբաժան, վերջնական :

Կարծեմ այդ հիացման բացադանչումը մէկ բառի մէջ խտացած միակ բացատրութիւնը եղաւ, որով անոր մաքուր հոգին, մահէն անդին աղօտապէս զգացած առաջն տպաւորութիւնը կը փափաքէր հաղորդելու իր սիրեցեալին, իբր խրախոյս և առնաւատչեայ՝ նախատնօրինուած ապագայի մը ցանկալի իրականութեան :

1861 յուլիսի մէկին, անգղիսական, ամերիկեան, և մանաւանդ իտալացի ստուար բազմութիւն մը, սգաւոր կը հետեւէր Եղիսարէթ Բաւուէտ-Բրաւնինդի յուղարկաւորութեան թափօրին՝ որ յուշիկ՝ Ֆլէզզօլօի գեղածիծաղ կողերէն վեր ելլալով, կ'երթար գետնածածկոյթ վերարկուն ներքեւ ամփոփելու անոր վեհ սիրար, որ այնքան ուժգին բարախած էր իբր դուստր, ամուսին, մայր, մանաւանդ՝ իբր մարդկութեան վշտերուն կարեկցող զգայուն պուէտ :

Միեւնոյն պահուն, ուրիշ նշանաւոր խտալացի գրիչ մը, Թոմազէօն, Ֆիռէնցէի քաղաքին կողմէ, հետեւեալ արձանագրութիւնը ուկենտառ կը դրոշմէր Գուիդօի Տան երեսին

Հոս գրեց եւ մեռաւ

Եղիսաբէր Բառուէտ-Բրաւնինգ,
որ իր կանացի սրտին մէջ գիտցաւ հաւեցեցնել

հմուտի գիտութիւնը եւ բանաստեղծի հոգին
եւ որուն ոսկեհիւս տողերը օղամանեակի նման
շաղկապեցին

Խալիխան՝ Անզդիոյ:

Շնորհապարտ Ֆիոնեցէն

կը զետեղէ այս յաւերժայիւսակը :

Բրաւնինք՝ իր պաշտելի կնկան մահուրդնէն յետոյ ինք-
զինքը բոլորովին զաւկին դաստիարակութեան և մատե-
նագրութեան նուիրեց :

Երբէք չի վերադարձաւ հոն ուր ան կը հանգչէր :
Խրենց ամուսնութեան ամէն տարեդարձին, ուխտա-
գնացութեան պէս Լոնտօն կ'երթար այն եկեղեցին շեմը
համբուրելու՝ որուն խորանաշէն գմբեթացումին ներքե-
քահանան օրհնած էր իրենց սէրն ու պատկը :

Բրաւնինզի այրիութիւնը երկար տեւեց : Կրցաւ
տեսնալ իր զաւկին ամուսնութիւնը ամերիկացի օրիորդի
մը հետ : Սառնք վենետիկոյ մշտագեղ մեծ ջրանցքին վրայ
գտնուած Ծեցցօնիկօի պալտաը գնելով՝ հոն հաստատուե-
ցան : Բրաւնինդ իր նախակին երիտասարդական յիշատակ-
ներուն մէջ վերադարձած էր, Անգամ մը եւս այցելեց
Ազոլօն : Այս առթիւ գրած է Asolando կոչուած հով-
ւերգականները՝ մահուանը միենոյն տարին հրատարակուած :

Մեծ քերթողը՝ այս ոսկենիսի պարզեւը կը թողուր
Ազօլօն և 1889ին, գեկտի մշուշոտ օր մը, ինքն ալ
ժայիտը դէսի երկինք շրջած, թօթափեց իր մարմինը,
երկնածեմ գնաց իր պաշտելին գտնելու, Այսուղ վերըս-
տին միանալ և ապրիլ այն երանութեամբ որն որ՝ այս
աշխարհէս սկսած և օրհնուած, պիտի շարունակուէր
անկից մեկնողներուն ասհամուած ապագային մէջ, ուր
Եղիսաբէթ՝ տարիներէ ի վեր իրեն կ'սպասէր :

★

Այս ժամանակամիջոցին երեք անդղիացի նշանա-
ւոր անձեր կը նշմարեմ, որոնք իրարու ճամփու հետե-
ւելով, միեւնոյն շրջավայրին մէջ կուգան պահ մը մտա-
ւորապէս ապրելու : Երեքն ալ եկած են Աղրիականի
Դշլոյին ծոցին մէջ օրօրուելու: Սառնք են Բայրն, Բրաւ-
նինք, Ռըսքին :

Առաջինը տենդուտ գրիչ : Շարունակ սիրոյ մատու-
ցարունին կը զոհէ, անոր ճենճերին բաւրումէն զգլիսած :
Կ'ապրի, բասին բովանդակ նշանակութեամբ, իր էու-
թեան վշշանքը սպառապուռ սրակելու : Միաբն ալ միա-
տեղ շիթ առ շիթ կը կայլակէ մարդարագեղ քերթո-
ղութեամբ : Իր կեանքը՝ Մածէպային խոլական արշաւն
է, որ զինքը կ'առնէ կը տանի դէպի Յունաստան: Արժա-
նի է կոչուելու հելլեն սրբով վառուած Գատիբալդեան մը :

Ռըսքին՝ Լակունամին մանուածապատ բաւիղին մէջ
տարիներով կը շրջի : Սարդ երուն սստայնը խանգարող մըն
է, հմուտ զեղարուեստական մը, անողոք քննադատ,
ճշմարտախօսութեան մասին՝ ահաւոր : Կը քալէ շարու-
նակ, Եթէ երբէք կանգ առնէ, Տինտոնէտոլին հանդի-
պած րլալու է : Այն ատեն լնզուն կը բացուի, կը յորդի,
կ'սքանչանոց և կ'սքանչայինէ, պաստառին հիւսուածքին
մէջ իսկ թափանցելով :

Կը մազցի մարմարակուռ շիրիմներուն վրայ . Տաժե-
րուն քունը կը խանգարէ : Հետաքրքիր, ժտող, ուրիշին
չտեսածը կը տիմայ : Կը պրապէ ա'յնքան, մինչեւ որ
քարը իր գաղտնիքը դուրս տայ : Վայ թէ արուեստա-
ւորը զեղծում մը գործած ըլլայ . դարերը ետ քաշելով
կը դատափետէ զեղծարարը, կը խայտառակէ պարզապէս :

Հնդհակասակը՝ Բրաւնինդ, լոիկ կուգայ կ'անցնի :
Իր գալէն ոչ ոք տեղպկութիւն ունի : Երկու տարի Ազօ-
լօ կը բնակի և այդ 800 անձէ բաղկացած քաղաքը կ'ան-

գիտանայ թէ ո՞վ է հիւր եկած : Կը խտանայ, կ'ամփոփ-
ւի իր մէջ, կը հաւաքէ շարունակ : Մինչ Ռիսաքին փո-
շները կը խուզարկէ : Բրաւնինդ՝ բնութեան կը դիմէ,
անոր շուքերուն խորհրդաւորութեան մէջ :

Մանուշակ է, վինաւելու է որ գտնաս :

Նկարներն ալ անոր հոգիին կը խօսին, սակայն խօ-
սողները նախաւորներն են՝ միտիքական մմանդութեամբ
փայլունները : Աւերակները, կիսափուլ աշտարակները,
պարիսակները իրեն համար ուրիշ հմայք մը ունին : Ար-
դեօք ո՞րքան արիւն անոնցմէ վասր հոսած է : Ո՞րքան
եղեռնագործութիւն՝ մութին մէջ, ո՞րքան ոսկերոտի՝
անձուկ ստորուղիները խցող :

Այս երեք ցայտուն դէմքերը զիս հեռուն կը տանին,
դէպի Լակունան : Վենետիկի Սանտա Մարտին Դէլ Օռ-
տո եկեղեցին մէջ, Տինտուէտոսն նկար մը ունի թէ՝
իրեն և թէ՝ նկարչութեան ամենաբարձր պատառը :

Ասոնք դոյց են, դէմ առ դէմ, դասին երկու կողմը :
Զախակողմինը՝ Ոսկի Հորթին երկրպագուն է, սքանչելիք
մը : Մովսէս՝ Սինայի լերան վրայ ծնրադիր, բոցանշան
բորբոքած մորենիին քով ամպածրար կը տեսնուի : Քա-
ռասուն օրուան ծովին նիհարցած, կմախք է դարձած :
Սակայն չի վնատիր, կ'ալօթէ բազկատարած : Այդ պահուն
կը բացուի երկնքը : Երկու հրեշտակներ՝ պատուիրանք-
ներուն տախտակը ձեռքերնին, դէպի ի վար կը խոյանան :

Բլուրին ստորոտը՝ ուրիշ տեսարան մը կը պարզուի :
Մինա լերան արձակած չուքէն անդին, հեռուն, արեւէն
լուսաւորուած դաշտավային մէջ, Խորայէլի ժողովուրդը
վրոնարնակ իր առաջնորդին գալստեանը կ'սպասէ : Այլ
Մովսէս չի գար . քառասուն օր է անցած : Ամրոխը զայ-
րացած՝ Անարոնին կը դիմէ : Կը գանդատին թէ ինչու
ծնովան զիրենք անտէր լքած էր :

Առանց Աստուծոյ՝ ժողովուրդ մը չապրիր : Աստուած
մը պէտք էր կերտել :

Անարոն, պատառուին ձախ անկեան վրայ բազմած,
շփոթած է : Բայց խոժանը կ'սպանայ : Ճարահատ՝ կը
հրամայէ հնոցը վառել : Հալոցը հրաշէկ է, ձուլողը՝
կարկինով կրչառիչիէ :

Չորս հուժկու հրէաներ ոսկի հորթին գաճէ օրինա-
կը վերամբարձ բռնած ժողովուրդին ցոյց կուտան :

Ծնծութեան հրճուանքը աննկարագրելի է . ամէն
կողմէն ձեռքեր կը կարկառին, սակառներով ոսկին կու-
գայ կը դիգուի : Ապարանչան, մատնի, գօտի, օվաման-
եակ, գետնին վրայ նետուած, կոյտ եղած :

Իսրայէլի գեղուհիները կը մերկանան իրենց զարդա-
րանքն, բաւ է աստուած մը ունենան :

Կինն է որ նախ կը դոհէ աստուծուն :


Հորթին այդ պատգարակը վերցնողները, Վենետիկի
նկարչական դպրոցին չորս անկիւնաքարներն են, չորս
թանկագիրն կինդանագիրներ՝ Տիգիանօ, Ջիունիօնէ, Վէ-
ռոնէզէ և նոյնինքն Տինտուէտոսն :

Ասոնց ուժին վրայ կը բարձրանայ Իսրայէլի պաշտե-
լին : Ասոնց ուսին վրայ պիտի բազմէր Վենետիկի անց-
եալին և ներկային փատուքը : Հեղինակը կռահած էր ա-
սիկա : Բայց եթէ անիկա այսօր վերադառնար՝ իր մո-
ւեգնուտ վրձինը շարժելու այդ պատկերին առջև,
ուրիշ մը պիտի երկնէր՝ նոյնքան մեծդի և ապշեցուցիչ :
Աս պիտի ըլլար Վենետիկի վառանկարը : Խորհրդանշան
ունենալով Ս . Մարկոսի թեւաւոր առիւծը, պատգարակի
մը վրայ վերամբարձ :

Պատգարակին բառնալիքները վերցնողները պիտի
ըլլային Բայրըն, Ռըսքին, Բրաւնինդ և Տէն :

Չորսն ալ Աղրիականի Թագուհիին գեղեցկութեանը

սիրահարներ : Առաջին քառանձնեայ խումբը՝ վեհափեկի հոյակապ փառքը շքեղազարդեց . երկրորդը՝ զայն աշխարհահռչակ տուրածեց :



Ազօլո, Գասթելո Ռենինս Պորտեր փողոց

Այս խոտորումին զիս առաջնորդողը նոյնինքն Բրաւնինգն է , որուն բազմաթիւ երկերուն ցուցադրումն դէմ ,

իբր թէ թանկագին ակունքներ ըլլային , մարդս ընտրութիւն մը ընելու համար շփոթած կը մնայ :

Որովհետեւ կը փափաքիմ անոնցմէ երկու հատը միայն ընարել . երկուքն ալ նշուլափայլ , Անկէ աւելին ընտելու միջոցներս չեն ներեր :

Աչքս՝ գլուխ-գործոցին վրան է . Մատանին եւ Մատենը անուն կրողը . երկրորդը՝ Կ'անցնի Պիպպան , նոյնքան գեղեցիկ , թերեւս սրտիս աւելի հաճելի , քանի որ ան՝ Ազօլօի հրաշագեղ միջավայրին մէջ մարմին ու ձեւ ստացած է , անոր կեանքն քաղուած :

Տակաւին կ'ապրի այս քերթուածին գլխաւոր անձը : Որքան Անգղիացիներ , Ամերիկայէն իսկ , յատկապէս հոս կուգան Պիպպան տեսնելու , այլեւս պառաւ , սպիտականեր , որն որ Բրաւնինզի թողած համբաւին ժառանգութենչն կ'ապրի : Կ'անցնի Պիպպան չորս մասի բաժնուած է . առաւօտ , կէս-օր , երեկոյ , գիշեր : Ամբողջ դէպքը , միօրեայ ծաղկին նման , մէկ օրուան մէջ կը բացուի , կը լմննայ :

Պիպպան , պարզ ու անմեղ առջիկ մըն է , օրն ի բուն մասնած կը հանէ և պարապոյ օրերուն դաշտերուն մէջ թափառական կը շրջի երգեղով :

Առաւօտ է , Պիպպան՝ արևելին հետ կ'ալթնայ , թէ՝ կ'երթայ և թէ՝ կ'երգէ : Սակայն այդ օրը մտազբաղ է . բան մը իրեն կը պակսի , ինքզինքը երջանիկ չզգար : Կ'երգէ , սիրուն է ձայնը , ախորժալուր՝ բայց ո՛չ հնչական : Թուչուններն ալ կ'երգեն , սակայն ո՛րքան թրթուն , սիրատարփ . որովհետեւ անոնք կ'երգեն բոյնին քով , զոր Սէրը հիւսած է : Եւ անմեղ աղջկան միտքը , իր նման , Ազօլօին մէջ կը թափառի , երջանիկներու ի խնդիր , անոնք որ սիրուած են : Զորս տարբեր անձ կը գտնայ , չորս ալ տարբեր կերպով սիրուած :

Առաջինն է Օտտիմա, մանարանին տարեց տիրոջ կինը՝ երիտասարդ Սիբալդէն ջերմաջերմ սիրուած :

Երկրորդն է Ֆենա, գրանսացի Ճիռւլիօ արձանագործին համանակ որպէս այդ որը պիտի կատարուէր :

Երրորդը Լուիժին է, հայրենասէր յեղափոխական մը, մօրը միակ սէրը, որուն հետ տեսակցութիւն մը պիտի ունենայ իրիկուան դէմ, Աշտարակին քով :

Չորրորդն է քաղքին Եպիսկոպոսը, Աստուծմէ օրհնուած և սիրուած անձ, որ նոյն օրը Ազօլօֆ մէջ պիտի գիշերէ : Այս չորս սէրէն ո՞րն էր լաւագոյնը, կը խորհի Պիպամն, եթէ իրեն տրուած ըլլային, այս չորսէն ո՞րը պիտի ընարէր :

Սիբալդի՛ Օդդիմարին համար ունեցած սէրը :—Ա՞հ, ո՛չ, գայթակղութեան և խղճի խայթումի մշտաբուղին աղբերակ մը ըլլալու էր : Նորապսակներո՞ւնը :—Ո՞վ Կըրնայ վստահացնել թէ այդ Սէրը տեսական է :

Ուրեմն մօրը սէրը :—Ատոր տարակոյս չկայ, ան անբաժան մեղմէ, վասահօրէն զմեզ ամենութեք կ'առաջնորդէ :

Բայց միթէ աւելի վստահ և լաւագոյն պիտի չըլլա՞ր Աստուծոյ սէրը :—Անչո՞ւշտ, կայ միթէ անկէ գերացոյն Սէր : Պիպամի պարզ գատողութիւնը այս վերջին եղբակացութեան հասած՝ այլ եւս չի վարանիր . պիտի ուզէր անշուշտ Ազօլօֆն Եպիսկոպոսը ըլլալ :

Միենայն առաւօտը Օտտիմա և Սիբալդ, իրենց մեղապարտ սիրոյն խոշնդոսն եղող ծերունի կալուածատէրը կ'ապաննեն : Իրար գիրկ ընկած՝ ազատ կը սիրեն : Ատկայն Օտտիման արդէն զղացած ըրածին, խիղճը զինքը կ'ակախ չարչարել . հազիւ կը պատասխանէ : Սիբալդ գգուանքներուն . . . :

Կուգայ կ'անցնի Պիպամ երգելով :

Այդ վճիտ ու յատակ երդին չեշտերը կարևոքէր կը խոյին երկու ոճագործներուն պատերը : Խղճի խայթը ուժգնապէս կը սասականաց : Կ'սթափին, սարսափած՝ դեռ արիւնաթաթաւ իրենց ձեռքերուն գործած ոճիրէն . կը զղան : Երկուքն ալ հոգեկանապէս վրկուած են :

Կէս օր է, հարսանիքը լմացաւ : Ճիռւլիօ՝ Ֆէնան իր տունը կը տանի : Սակայն արձանագործը իսկոյն կ'անդգրագաւաց չարաչար խարուած ըլլալուն :

Այդ կոյս կարծոծ ծաղիկը, իրեն ուսանող բարեկամները, արդէն իրմէն սուած չարչարած էին : Տարաբախա Ճիռւլիօն, ունեցած դրամը Ֆէնաին տալով, մանղոք բայց բարեկիրթ կերպով մը, նոյն ատեն անարդ կինը տունին կ'արտաքսէ :

Կուգայ կ անցնի Պիպամ երգելով :

Կը յուղուի Ճիռւլիօ այդ անմեղութեան ձայնէն . հոգին վեհ զգացումները կ'արթնան, գութը կը շարժի : Ինչո՞ւ արձակել Ֆէնան, այն տարաբախտ արարածը : Ինչո՞ւ վերստին դայն նետել այնարնիկ ափովին մէջ : Միթէ իրմով չէր՝ անկէ դուրս ելած, ուսնակոխ՝ իր պատիւը վերստացած . պակին միւռօնով՝ մաքրագործուած : Իրեն կը պարտէր այդ վերականդնումը, պարկեցած թեան զիրքը : Ճիռւլիօ կը բանայ տանը դուռը . Ֆէնան ներս կ'առնէ, որուն փրկումով, իրեն անձնական երջանկութիւնը փրկուած և հաստատուած եղաւ :

Իրիկուն է, արեւը կուապախ լերան եախն իր մօրը կը գատնայ, և Լուիժին՝ մօրը տուած ժամադրութեան :

Ծերօն, կիսակործան աշտարակին միթնցած չուքին մէջ պահութած կը խօսին : Կատաղի յեղափոխականին համոզումն է որ պէտք է Աւատրիոյ կայսրը սպաննել : Ի զուր կը ճգնի, կը թախանձէ մայրը, չի գործել այդպիսի ոճիր մը : Անդրդուելի կը միաց Լուիժին, աղդասիրու-

թեամբ սիրան է բռնկեր : Միայն իր սիրած աղջկան յիթեամբ սիրան է բռնկեր : Կը չանայ արծարծել , կը կասեցնէ շատակը , զոր մայրը կը չանայ արծարծել , կը հանդարձեամբ համբանական ձեռքը , կը մեղմանայ , կը հանդարձեամբ համբանական ձեռքը , կը մեղմանայ , կը հանդարձեամբ համբանական ձեռքը , կը մեղմանայ , կը հանդարձեամբ համբանական ձեռքը :

Կուգայ կ'անցնի Պիպակա երգելով :

Աղջկան ձայնը արծագանգ կուտայ աշտարակին սեցած քարերուն վրան , կ'արթնայ տոփւծը , իր աղջկան ձայնը գարեջնա համբոյր մը մօրը ճակտին , գամիրական ողին : Վերջն համբոյր մը մօրը ճակտին , գամիրական ողին : Վերջն համբոյր մը մօրը ճակտին , գամիրական ողին : Վերջն համբոյր մը մօրը ճակտին , գամիրական ողին :

Կող և անմինտ գիշերուան մութին մէջ անյայտ :

Լուիձին փախչելով՝ կը փրկէ իր գլուխն ու ազատութիւնը . որովհետև աւստրիական ոստիկանութիւնը , վտանգաւոր յեղափոխականին ոստահետը գտած՝ զայն կը հետապնդէր :

Գիշեր է , համատարած մութ : Յլուրները իրարու մէջ լրիթագոյն ձուլուած : Շինական տուներէն ճառապաղ լուսեր կը պլազան , կեանքը՝ կարծես մնուած , բնութիւնը՝ լուսեր կը պլազան , կեանքը՝ կարծես մնուած , բնութիւնը՝ թմբիրի մէջ : Սմէն ինչ լուսութեան մէջ կը թաղուի , միայն թմբիրի մէջ : Սմէն ինչ լուսութեան մէջ կը չարունակէ անընդհատ , մերթ մեծզրիդներուն երգը կը շարունակէ անընդհատ , մերթ մեծզրիդներուն երգը կը շարունակէ անընդհատ , միօրինակ , յօրինաւոր :

Այս խաղաղ մթութեան մէջ միայն Մայր Եկեղեցին յարակից Առաջնորդարանին լոյսերը վսու կը մնան :

Արօլօի Եպիսկոպոսը հեւր եկած է , գիշերը հոն պիտի անցընէ : Հեղինակը այս վերջն պարագան հեղնական երգիծանքով մը կը ցայտեցնէ :

Որովհետև Պիպական երազած այն չորս սէրէն , որոնց երեքը անգիտակցարար իր երգին շեշտերով փրկած էր , չորրորդը , իր խելքով լաւագոյն դատածը , այդ գիշերան լուսութեան մէջ իրեն կեանքին դէմ կը դատաճանէր :

Զարմանալի է զուգաղիպութիւնը :

Այդ Աստուծմէ օրնեալ Եպիփակոսպար , Պիպական հօրելքալին է , արծաթասէր վատագի մը , իր փոխանորդին յար խորհուրդներուն անսացող մը :

Եղբօրը հարստութիւնը իւրացնելու համար , արդէն զայն սպաննել տուած է , հիմա կը խորհի դրամին բողոքովին տիրանալ . իր եղբօրը աղջիկն ալ մէջտեղէն անհետացնել : Բայց ի՞նչպէս :



Ազօլօ, Բրաւնինգ Վարժարան

Եպիսկոպոսին և իր փոխանորդին՝ այդ ժամուն ըրած չարածողովին ինդրոյ նմութք այս է:

Արժանաւոր եկեղեցականը լաւ մը մտիկ կ'ընէ իր խորհրդատուին որոճացած ծրագրին, զոր գործադրելիք դատած պահուն, կուգայ կ'անցնի Պիպանի երգելով:

Սորհորդաւոր գիշերին լռութեան մէջ, աղջկան երգին չեշտերը, առելի զգայուն կը թրթառն, անոր արձագանդը հօբեքօրը սրտին մէջ կը թնդայ, դղրդելով անոր էութիւնը, որ սարսափած կ'ընդվզի:

Աստուծոյ գերագոյն սիրոյն անարժանը, ցնցուած կը կանդնի նատած տեղէն, փոխանորդին ձեռքերը արիւնսած կը թուին: Երկնած պժգալի ոճիրը իր բովանդակ դըժանէութիւնովը չուարած աչքերուն կը պատիերանայ:

Շառաները իսկոյն կը կանչէ, ձերբակալել կուտայ իր չարակամ խորհրդատուն և Պիպային կեանքը այտ կերպով չը փրկուի:

Քերթուածը ասով կը լրանայ, օրն ալ միամին: Պիպայ տուն կը դառնայ քնանալու: Ամբողջ օրը երգած էր: Անդիտակցաբար որքան բարիք գործած էր, նոյնիսկ իր անձին. կը մտածէ վաղուան մանելիքին, թերեւս Օտամիոյին շընալզեար անով պիտի յօրինուէր:

Ի՞նչ փոյթ, կ'ըսէ առջիլը: Աստուծոյ համոր, ամէն վաստակ նոյն արժէքը ունի:

Անուան ալ ունի իրեն փիլիսոփայութիւնը. նա մանաւանդ շինականը, ապա թէ ոչ՝ շատոնց գլուխը վեր առած, զինքը հարստանարովը պիտի չափչափէր: Զար կամ բարի, ամէնքս ալ Աստուծոյ գործիքներն ենք, կը շարունակէ խորհրդածել Պիպանն՝ կէս քուն, կէս արթուն: Մեծ ու փոքր, զօրաւոր կամ տկար, մարդիկ Անոր առջև հաւասար կը մնան: Աշխարհիս մէջ չիկաց ո՛չ առաջին, ո՛չ վերջին: վասնի ամէն էակ Արարշութեան որոշ կեղրունն է:

Բրաւնինդ՝ իր այս քերթուածով ցոյց տալ ուղած է թէ երեւութապէս որքան ցանկալի երջանկութիւններ կը նշմարուին, որոնց ներքե մարդասպան բանաբարումը, պատրանքը, գաւաճանութիւնը և ոճիրը, քօղածածկուած կը խլրափն՝ միշտ պատրաստ երեւան գալու, եթէ քարութեան ձայնը ժամանակին չի հասնի՝ խիզձերը զջման, սրաերը՝ վեհ զգացման և ոճիրը՝ իր սերմին մէջ խեղդելու:



Բրաւնինդի թողած երկերուն ամբողջութիւնը, կ'ըսէ վենսագրող մը, նիւթերուն կարգով անկարելի պիտի քլայ զանոնք դասաւորել, զոհանալու է իրենց թուականներովը որոշել, ո՛չ ալ նուազ դժուարին պիտի ըլլար իւրաքանչիւրին վրայ ակնարկ մը նետել՝ առանց հատորներ գրելու վտանգին ննիթարկուելու:

Էստ իս Բրաւնինդին նման յորդաբուղիս գրիչներու արտագրութիւնը, կը նմանի այն հսկայ համայնապատկերներուն, զորս ախարկը մէկանց չի համնիր ընդգրկելու: Ակզրան դիտողը անկից ընդհանուր տպաւորութիւն մը կրնայ ստանալ, լոկ անոր տեղական գոյնը:

Սակայն ուշադիր ուսումնասիրովին՝ այդ շարամտնեալ ամբողջութենէն տակաւ առ տակաւ կ'սկսին արտափայլիլ մնձ հեղինակին զլսաւոր երկասիրութիւնները՝ որոնց ամենափայլունը — ինչպէս որ բոլոր քննադատները համախոն են — անոր զլուխ գործոց՝ Մատանին եւ Մատեանն է: Բաննըմէկ հազար տողէ բաղկացած այս քերթուածին բնագիրը, հնավաճախ մը քով պատահաբար գտնուած գրքէ մը քաղուած է:

Այժմ՝ անգլիական թանգարանին մէջ իբր մասունք պահուած այդ մէկ ֆրանքնոց գիրքը երեք դար առաջ,



Ազօլո, Պուրակին Մուսեր

Հռոմայ մէջ քննուած եղենագործութեան մը դատա-
վարութիւնն է :

Յամաք նիւթ մը, զոր Բրանինգի հրաշելի հալոցը
կը զաէ, կը թորէ՝ չիթ առ չիթ սոկեձող, քերթոլական
գլուխ գործոց մը : Հակառակ արուած թիւր մնկնու-
թիւնսերուն, Մատանին եւ Մատեանը, Ե՛ և պիտի մնայ
մարդկալին ուղեղին տենդուա ու հոգեցունց մէկ երկուն-
քը, որով հեղինակը, փախանակ այս անդամ իր դարը
կանխելու, քանի մը դարեր յետադարձ բարձրանալով,
կը հասնի Միջին դարէն ժառանգուած եղենական բար-
քերուն :


Տասնըիններորդին հոգին, տասներովեցերորդինին մէջ
մարմին կը գանայ նոր մասյնութեամբ հին մը վերլուծե-
լու : Անցեալին ընկերութիւնը հիմակուան միջավայրին
մէջ փոխադրել : Տեսնել թէ մարդկութիւնը անկէց ի վեր
փոխուած է : Որո՞նք եղան այն դարուն սիսալանքը,
անոնցմէ որո՞նք մեր ընկերութիւնը վարակեցին :

Այս բազմակնձիու դատին նոր կերպով վերաքննու-
թեան պահուն, անդիսացին երևակացութիւնը բռնկած,
ուժգին թափով մը կ'առնէ կը տանի ընթերցողը, խառ-
նախուիւ անցքերու մէջ, ուր մարդկալին բռուն ու տար-
բեր կիրքեր յորդանսանքի նման կուգան ընդհարիլ : ա-
րիւնաններկ փրփուրին մէջ յորձանապտոյա դիակներ կը
մակալիւղան : Կաշառուած սիկարեաններու, խշճի բռնա-
բարման, տղիտութեան կուրծքին վրայ հաստատուած
եկեղեցին գործած զեղծումներու եւստանիին, քմահան
քննութեանց և չարաժողովներու ապիրատ դարն է :

Քերթուածը տասերկու մենախօսութիւններէ բաղ-
կացած է : Առաջինը՝ նախարանն է, յետինը՝ վերջաբանիը :
Մնացեաններուն իւրաքանչիւրը, հեղինակին շեշտած
գլխաւոր նկարագիրներուն հոգերանութիւնն է :

Բոլորը միասնեղ կը պատկերացնեն մարդկային պատմութեան եզեռնա-եզերնրդական վէպերէն մէկը՝ քանիցս տպագրուած և յաւէտ կրկնաստպագրելի:

Դէպքը Հռոմէն կ'ակօր Վիօլանտէ և Պիէտրօ Կօմպառինէ ամուլ ամոլով . երկուքն ալ տարիքնին առած,



Թաւենինգի տան երեսին՝ դոփենապակի զենքում, և այն փողոցը՝ որ ենրոդին անունով մկրասւեցաւ

թէ՛ իրենք և թէ՛ կալուածներնին պարտքի ու արգելքի տակ: Այս անել կացութեան կինը հնարք մը կը խորհի:

Վիօլանտէ, թէպէտ յիմնամեայ, յղի կը ձեւանայ: Նորածին օտար աղջիկ մը ճարելով կը խարէ ընկերութիւնը: Որդեպրուած այս աղջիկը, Պօմպիլիան, քերթուածին գլխաւոր գեր ունեցող անձն է:

Տասերեք տարի յետոյ, Մրանէչսքինի Գուիդո անուն կործանած կամ մը, իր վարսավիրայէն Կօմպառինին բրոն աղջկան տպագային ժառանգելիք հարսութեան մասին տեղեկացած, Պօմպիլիան կուութեան կ'ուղէ: Վիօլանտէ իր երազներուն լրումը տեսած, կ'շտապէ ձեռքէն խուսափիլ չի տալ այդ մեծահարուստ աղնուականը և Բրաւնիսպին Հռոմայ մէջ բնակած տան մօտիկ, Ա. Լուէնցօին Լուիչա եկեղեցին մէջ հարսնիքը կը կատարուի:

Գուիդօն իսկոյն կուղը օժիտը կը պահանջէ: Կօմպառինիները, Առէցցօ քաղքին մէջ իրենց ունեցած կալուածները ցոյց կուտան և բոլորն ալ միասնեղ կ'երթան հոն բնակելու: Բայց վիսոյն հետ կենակցութիւնը անտանելի ըլլալով, Պօմպիլիային ծնողքը Հռոմ կը վերադառնայ, մանկամարդ կինը դժողակ ամսաւինի մը ձեռքը անտէր թողլով:

Այս ժամանակներուն կը համապատասխանէ Իննովկենտիոս ԺԲ.ի յորելեանը: Այս առմիւ Լուտին Եկեղեցին ամենածանր մեղքերու արձակուած կուտար, այն պայմանով որ ենթական իր ըրած չարիքին դարմանը հատուցանէր:

Վիօլանտէ, այլեւս պառաւ, խղճի խայթէն չարչարուած. կեղծարարութեան մեղքը կը խոստովանի, սակայն արձակումը ընդունելու համար հարկագրուած է Պօմպիլիայի անձին նկատմամբ ծմարտութիւնը յայտնել: Այս ներման շնորհիւ Կօմպարինիները իրաւունք կ'ստանան

կոմսէն ևտ պահանջելու իրենց հարազատ աղջիկը չեղողը
անոր կողջ համար արուած օժիղը :

Այդ օրէն կ'ակսի Պօմպիլիային դառնաղէտ կեանքը :
Ֆրանչէսքինիին զայրովթը ատելութեան փոխուած, կը
ծանրանայ խեղճ կնկան վրայ, որ արդէն յդի է :

Սկզբան Պօմպիլիա կը համակերպի իր ճակատագրին .
բայց երբ ամուսինին վարժունքը երթալով կը խստանայ,
ճարահատ Առէցցոյի կուսակալ-արքեափսկոպովին և ասմ-
գալաւորաց կարգէն իր խոստովանահօր կը գիմէ անոնց
պաշտպանութիւնը ինդրելով : Երկուքն ալ ձեռնպահ՝ կը
մերժէն : Միշտն երիտասարդ կանոնիկոս մը, պարկեշտ
ու անբախի կապահնասքիին, որ մտադիր էր Հռոմ եր-
թալ, արգահատելով մանկամարդ կողջ վիճակին, կը
խոստանայ զինքը իր ծնողացը տանիլ յանձնել :

Մայրական նորածագ սէրէն քաջալերուած, Պօմպի-
լիան, ամէն վտանգ ու դայթակղութիւն աչքը առած,
միայն որբազան բնապղին կ'անսայ :

Կը փախչի ամուսինին տունէն, կապօնսաքքիին հետ
Հռոմ երթալու համար: Կոմսը իրազեկ կը հետապնդէ և կէս
ճամփան կը համնի անոնց: Կ'անարգէ իր կինը՝ որ տունը
լքած երիտասարդի մը հետ փախած էր: Պօմպիլիային
հեղահամբոյք հողին առաջին անգամ ըլլալով, նախատին-
քէն լնդված, բուռն կերպով կը դիմադրաւէ, զայրացած
կ'ապանայ ամուսնոյն որ զինքը իրը չնացող կ'ամբաս-
տանէր: Սակայն կոմսն կուսակցութիւնը ազդեցիկ ըլ-
լալով, երկուքն ալ ձերբակալուած Հռոմ կը տարուին: Այն
առանուան Հռոմայ Ատեանը, դատը տիսած, կապն-
սաքքիին՝ վատարման կը դատապարտէ և Պօմպիլիան՝ զբո-
ջադարձ կիներու արգելարանին:

Այդ առանձնարանին մայրապետները, փոխանակ առ
նոր վիշտը սփոփելու, չարասիրտ վարժունքով կը սաստ-
կացնին խեղճ կնկան կակիծը:

Ծննդաբերութեան օրերը մօտենալով, Պօմպիլիան-
արտօնութիւն կ'ստանայ իր ծնողացը տունը երթալու,
որոնք զինքը իսկոյն Հռոմի շրջականները գտնուող տան-
մը մէջ կը փոխադրէն, ուր աշխարհք եկաւ վոքքիկ Գա-
յէտանօն:

Այս լուրը կ'ուրախացնէ Ֆրանչէսքիին: որովհետեւ
այդ նորածինով ապահովուած կ'ըլլար անոր մօրմէն ա-
կընկալած հարստութիւնը:

Եւ իսկոյն ոճիրը կ'երկնէ: Պէտք էր թէ՛ Կօմպարի-
նիները և աղուն մայրը սպաննել:

Չորս արբանեակ սիկարեաններու հետ, ինքն ալ
ծափեալ, զիչեր ատեն կը մտնան Կօմպարինիներուն տու-
նը, կը խողխողեն զանոնք և Պօմպիլիային դեռածաղիկ
մարմնը քսաներք տեղէ դաշունով ծակծկելէն յեսոյ,
այլեւս մեռած կարծելով կը փախչին: Սակայն խեղճը
չէր մեռած, պիտի սպրէր: Կոմսը, զմկամակելով իր ար-
բանեակներուն խոստացած դրամը հաստոցանելու, իրենց
մէջ խնդիր կը ծագի, վերսախն դաշոյնները կը փայլին և
Ֆրանչէսքիիին կեանքը վտանգուած պահուն ոստիկան-
ները կը համնին և հինգն ալ կը ձերբակալին:

Ասոնց դատը, սմիս մը կը տեւէ: Գուիդօն ազնուա-
կան դասակարգին սպատկանելուն համար, զմիսատման-
կը դատապարտուի, մինչ իր արբանեակները կախաղանի-
պատժին:

Գուիդօյին պաշտպան փաստաբանը առարկելով որ
իր պաշտպաննեալը եկեղեցական փոքր աստիճաններ ըն-
դունած էր, Ատեանը պիտի հարկադրուի արձակուած
մահավճառին հաստատումը եկեղեցական բարձրագոյն իշ-
խանութեան ենթարկել:

Փաստաբանը, իր բոլոր յոյսերը իննովկենտիոս ԺՅ.
պապին յառաջացեալ տարիքին և տկարութեան վրայ-

Նիմնած էր . սակայն ծերունի պապը , յետ քննութեան , կը հաստատէ թէ՛ Գուլոյին և թէ՛ չորս արբանեակներուն համար Ատեանին սահմանած դասավճիռը :

★

Ահա՝ նիւթը զոր Բրաւնինդ տասերկու մենաքննութեանց մէջ յաջորդաբար պիտի պարզէ :

Յառաջաբանէն և վերջաբանէն զատ , մնացեալ տասը մենաքննութիւններուն առաջինը կես Հոռմը կը ներկայացնէ . որ է ըսել ժողովրդին կէսմն կարծիքը : Ասոնք չարակեցուներն են , միշտ յօժար՝ մեղադրուած մը հարուածելու : Ծիրած ձեւակերպութեանց և նախապաշարումի գերի եղած մնապաշտներ կամ կեղծ քրիստոնեաներ որոնք ամէն Աստուծոյ օրը կը հաղորդուին և օրն ի բուն յանուն Աստուծոյ կը հայնոյն :

Բամբաստղները՝ որոնք իրենցը պարտկելու դիտումով ուրիշն յանցանքին վրայ կը ծանրանան : Եւ այն չուփով գայթակղողները , ըստ պարագային , օրինազանցութեան գէմ անաչառ , անողոք կանոնապահներ :

Կես Հոռմը , վերջապէս , Գուլիդօնը խաբուած ամուսին մը կը նկատէ . կը պախարակէ Պօնայիլային ապօրէն ընթացքը , երիտասարդ քահանային հետ թողուլ շահիւլ , որ վերջապէս պիտի հարկադրուէր իր յանցանքը խոստով անելու :

Երկրորդ մենաքննութեան մէջ կը տեսնանք Հոռմայ միւս կեսը՝ Պոմպիլիայի անմեղութեան պաշտպան ջառագով :

Ժողովրդեան կարծիքին այս երկրորդ մասը կիսով արգահատանքէ , կէս մ'ալ հետաքրքրութենէ մղեալ , զացած տեսած էր մանկամարդ կինը , հիւանդանոցին անկող-

նոյն մէջ մահամերձ՝ քսան երեք անդամ դաշոյնը մսին մէջ մխուած :

Այսքան երիտասարդ և որքան դժբաղդ :

Ծնած օրէն եղկելին , օտար մօր մը գաղտնի մտադրութեանցը գործիք՝ ծաղիկ հասակէն ըիրտ ամսւախնի մը ծրագիրներուն խաղալիք :

Այս կես Հոռմը , դէպքին մանրամանութիւններուն անտեղեակներն են , բարի արամադրեալները , որոնք իրենց զգացումին և արամաբանութեան համեմատ , կը դատեն , կը վճռեն , արդարութիւնը գործադրել կուտան :

Արտի տէր ազնիւ մարդասէրներ կապոնսաքի ասպետական վարմունքին համամիտ հաւանողներ :

Ազատամիտներ , որոնք յանցաւորը Վիօլանտին կը գտնան , զի նա սէտաք չէր իր գաղտնիքը երեւան հանէր :

Եկեղեցական վարչութեան գործած զեղծումները պարսաւողներ , որոնց համար Քրիստոնի եկեղեցին ժողովրդին տղիսաւթեան և խղճահարութեան վրան սէտաք չէ հիմնուած լինի . և ո՛չ ալ մահացու մեղքեր արձակելու դիտումով հոգիներ փրկելու պատրուակով , ընկերութեան գաղտնիքներուն ջանալ տիրանալ :

Այս կես Հոռմին կը պատկանին ճշմարիա հոգեսէրները , քիչ անդամ եկեղեցի գացով բայց աւելի բարոյականի տէր , որոնք դրուատելով երիտասարդ . Կանոնիկոսին պարկեշտ առաքինութիւնը , կը բասրեն կուսակրօնութիւնուխտու երդմազանցները , որոնք , պղծելով հագած որւակնին , անշառաւիդ տունները աճեցնելով կը բաղմացընեն : Վերջապէս կը ներկայացնէ , եկեղեցւոյն վարկին ու վառքը ցանկացողները , բուն քրիստոնեան , ընկերութեան գերբնատիր գասակարգը , որոնց համար Աստուծոյ պաշտօնեան փոխանակ եսասէր և անխիղճ ըլլալու , պէտք է ունենայ փութկաս մարդասիրութիւն , անձնուէր

Հոգածութիւն, հանդէս անստէրին՝ որ իրեն դիմած օգնութիւն կը հայցէ :

Երբորդ մենախօսութեան անունն է Tertium Quid, անդոյն և չէզոք տարրը, որուն բազմութեան թիւը միշտ ծիծառն կը մնալ, միջամայրին և դիրքին բերման համաձայն : Անզանազաննելի այս այլատարր տողանցին մէջ կը տեսնուին ամէն դաստկարդէն անձեր, եկեղեցականն ու աշխարհականը, աղնուականը, ռամիկը, չարն ու բարին :

Չէզոք տարրը, ուրոյն գոյն մը չունենալովն հանգերձ, նախարդ երկուքէն ազդեցիկ է : Քանզի չարիքէն չարիք կրնայ ծնիլ . այլ չէզոքին ձեռնպահ վարանումը, ստէս ծանրակշիռ հանդամաւանքներ կ'առթէ, նամանաւանդ երբոր այդ վերապահութիւնը մասնաւոր դիտաւորութեամբ է :

Անոր լուսութիւնը՝ մունջ ստորասութիւնն է :

Բամբասելու, անուանաբրկումին ամենասուր գործիքն է:

Այս բազմաթիւ դաստկարգին կը պատկանին, նախ և առաջ, պարզամիտ դիւրանաւանները՝ իրմէ զօրաւորին միշտ համոզուած . որոնք օրն ի բուն կարծիք կը փոխին :

Իծախնդիր խստաբարյները, միշտ պատճառանք մը յարուցանող : Անիրաւախոնները՝ որոնց ձեռքէն եթէ գալու րիայ, երկու հակառակորդ կողմերն ալ պիտի դատապարտեն :

Չէզոք տարրը, երեսփոխաններու ժողովի մը կեղրոնն է, մերթ ձախ, մերթ աջ միտող . քուէն ա՛յն կողմին կուտայ՝ ուրկից աւելի կ'ակնկալէ : Երբեմն ասիկա, երկու ծայրագոյններուն հակակշռողն է, համերաշխութիւնը սիրող . այլ միշտ երկու կողմիններէն ալ բան մը զոհէլ պիտի տայ :

Վերձախօսներ ալ կամ՝ իրենց կարծիքին դէմ փաստող :

Ի՞նդ դիմադիրներ՝ հաճոյքի համար ճշմորտութիւնը այլայլող :

Ասոնց քուէին կարելի չէ վասահիլ :

Ուրիշ կարգ մ'ալ կայ, որ հարկադրուած է իր կարծիքը չի յայտնել կամ խեղաթիւրել : Ասոնք են ստորագուակարգեալը՝ հակակարծիք իր տիրոջը յանդիման և աղքատը՝ հացին կարուա : Յետոյ կուգան նկարագիր չունցող պատեհավարները . կեղծաւոր, շողոմարար, հացկատակ անձեր, ուրիշն շուքին տակ փափսացող մակաբոյցներ :

Ասոնք զիսեն կարծիք յայտնել, բայց իրենց տիրոջ քերնին կը նային : Հապա ի՞նչ բաելու է դիրքի տիրացող անուսներուն, դիմացինին կէս բառը առնող ամբողջ ացնողին կամ դիտնականի մը կերպարանքին ներքեւ լուրջ՝ միավանկով ընդմիջողներուն համար : Սակայն այս պարագորդ ամբոխն զատ կան նաեւ ինելացի արժանաւորներ, ըլլայ եկեղեցական կամ աշխարհական, որոնք ձեռնպահ ըլլալը կը նախամեծարեն, ոմանք՝ դրուած օրէնք մը չի խախտելու համար, ուրիշներ՝ ընկերութեան ընթացքը չի խանգարելու :

Վերջապէս կուգան հարուստ երիկեանները, չէզոքութեամբ իր անցեալը պարտկող, ազատ թողուած կէս խեղագարները . բարոյապէս տնանկ, հաւատադրուժ կամ յուսանատ կամ անտարբերներ :

Tertium Quidը ունի իր բարի և չար կողմը . սակայն աւելի վտանգաւոր է քան պիտանի :

Օգտակար է՝ երբոր անկողմնակալ եւ տարրեր հայեցակէտով կը քննէ խնդիրը . վտանգաւոր՝ երբոր չէզոքութեանէն յանկարծ ելած, դիտաւորութեամբ կամ տղիտութեամբ, նժարին մէկ կողմը կը նետէ իր վճիռը :

Թաջորդ մենախօսութիւնը Գուիդօ Թրանչէսքինիի

ինքնապաշտպանութիւնն է, ուր աղնուական կոմսը կը ներկայանաց բարեհեւ և զգասա, խոմարհելով դատաւորսերուն առջեւ՝ անոնց անձին նկատմամբ շռայլելով իր յարգանքն ու մեծարանքը : Շողոմարար լովուով կը քըծնի, կը գալարի՝ ինքզինք խարուած և զոհուած ամուսին նկարագրելով :

Կը հերքէ, իրեն՝ վերապրեալ, Պօմպիլիային անձին նկատմամբ պատմուած չարչարանքն ու յոսի վարմունքը: Ստավիսութիւններ էին ամսնք, որոնց ընդդէմ կը բողոքէ ։ ամբաստանութիւններ՝ զորս լաւագոյնն է հշատաբանք կոչել: Միթէ ամուսինի մը պարտականութիւնը չէ ապերատան կիմը ուղիղ ճամհապարհին մէջ բերել:

Միթէ պօմպիլիային անբրագրելի բնաւորութեանը՝ իր ամուսինին տունէն վախչելէն աւելի ի՞նչ մեծ ապացոյց կրնոյ տրուիլ:

Ֆրանչէքինք՝ այս էջը դարձնելով, խորսամանկ կեղծաւորութիւնը կը բանայ: Կը խօսի իր հոգեսէրութեան և եկեղեցւոյ հանդէպ տածած հաւասարնութեան նկատմամբ :

Կը խառնէ կրօնքը բարոյականին . կը պատմէ իր չորս ընկերներուն՝ և ո՛չ թէ սիկարեաններուն, իրեն ուղէաններուն մասին ցոյց առւած կարեկցութիւնը և անձնբւէր յօժարաստութիւնը, որոնք արեամբ ուղեցին սըրբել հին աղնուականութեան պատկանող տահմի մը տանը շեմին նետուած տրատը :

Իբրև թէ իր զլուիր աղատած լինէր, իր պատուարժան ընկերներուն փրկութեանը համար կը ջատագովէ:

Իր աղուեսաբարոյ պերճախօսութեան մէջ ճոխանաւով հաւատոյ փիլիսոփայութեամբ կ'ոսկեզօծէ իր գործածողիրը :

Կը պատմէ իր ընկերներուն տուած այդ Դեկտեմբերիւ

25ի գիշերին ժամապրութիւնը, ճիշտ այն գիշերը, երբ բոլոր մարդկութեան մեղքերը քաւելու համար Աստուած մը մարմին կ'զգենուր, ինքն ալ կը վճռէր արատաւորուած իրեն պատիւը անհաւատաբիմ հնոջը տրիւնով փրկել: Ստկայն ի՞նչ մեծ հակապատկեր՝ այս կիրթ ու զգօն քրիստոնեան, այն միւս մահապարտ Ձրանչսքինին բաղդատմամի՛ զլիստման տապորին առջեւ :

Ո՞ւր է այն զգասատ ու հեղահամբոյր աղնուականը, կնոջը զո՞ն գացած կոմսը, կը սարասակի, կը ցնցուի այդքամնիստարսուու դործիքին տեսքէն: Վերջին փորձ մը դեռ՝ իր զլուիր փրկելու համար, կը նետէ զիմակը, կը դառնայ սինլքոր:

Վիրաւորեալ ցուլի պէս կը պոռոչայ, կը մոլեզնի գաղանի նման՝ իր քովի երկու քայհանաներն իսկ խրտչեցրնելով: Կը պոռոթկայ իր նսեմ հոգւոյն զայրոյթը: Կ'արձակուին մարդասպանին լեզուն կաշկանդող կապերը, կը նախատէ գատաւորները, լուտանքներ կը տեղայ արդարութեան, օրէնքին ու կրօնքին զլիին: Մերթ կ'ապառնայ, մերթ կ'աղաջէ . կը խոստովանի և կը հերքէ միանց գամայն:

Բոլոր քէնն ու ոխը՝ կոմպարինի ընտանիքին է, անոնք որ զինքը խարեցին: Նամանանանդ Պօմպիլիան՝ իր կեանքին մզգաւանջը, որուն բարձր անհատականութիւնը չէր ուղած իր առջեւ խոնարհիլ: Կը խոստովանի անոր ունեցած հոգեկան առաւելութիւնը, նկարագրին վսեմութիւնը, զոր չի կրնալով նուաճել, իր առնական և աղնուականի անձնապատուութիւնը դեռ աւելի վիրաւորուած էր. ի՞նչ եղկելի հեղնութիւն՝ աեսնել իր տոնմին հընութեանը և պատիւին նախանձախնդիր կոմս մը՝ որ կը հարկադրուի խոնարհիլ ճողքը անծանօթ, անտիտղոս անձի մը առջեւ, որ թէպէտ չունի աղատորեարի զինաւ

գրոշմ՝ այլ հոգւոյն մէջ կը կրէ իր գերբնարութեան խոր-
հրանչանը :

Փրկութեան յոյսի նշոյլ մը զինքը տակաւին կ'օրօ-
քէ : Ֆրանչովինի կը յարձակի ընկերութեան դործած
զեղծումներուն դէմ, անիրաւութեանց՝ որոնց ինքն
ալ զո՞ւ մըն էր : Կ'անիքէ մարդկութիւնը, իր դարս՝ զայն
զեղծ ու կեզ կոչելով՝ Վերջապէս կը դառնայ Պապին
անձին դէմ : Կը բողոքէ թէ նա պէտք չէր որ Ատեանին
արձակած դատավճիւր հաստատէր, ինչ որ անհետեւու-
թիւն մըն էր Քրիստոնէական հաւատաքին սկզբունքնե-
րուն հետ . քանի որ զինքը սպաննել տալով, հոգին ալ
յաւիսեան կրստեան կը մատնէր :

Սակայն ո'չ ոք իրեն օգնութեան կը հասնի : Կ'զգայ
որ անդառնալի կերպով դատապարտուած է : Ալ կատա-
ղութիւնը չափ չունի, բերանը կը փրփրի, կը հայոէ,
կը բողոքէ, չուզէր մեռնիլ : Այլ երբոր դահիճներուն մօ-
տենալը կ'զգայ, մահուան սարուուոր կը փշրէ իր լիրը
խրոխտութիւնը : Վերջին օգնութեան յուսահատ ճիչ մը
կ'արձակէ, իր կիոջ գերագոյն բարութեանը դիմելով .
Պօմպիլիա, պիտի թողուս որ զիս սպաննեն :

Յաջորդ մենախոսութիւնը Կատօնաքիին յատկաց-
ւած է որ դառն ու խիստ լեզուով կը կշտամբէ նոյն
այն դատաւորները՝ որոնք ութ ամիս առաջ զինքը լսած
և անիրաւ կերպով դատապարտած էին : Եւ սաստկացնե-
լով իր ձայնին շեշտերը ոճքին բոլոր պատասխանադատու-
ութիւնը անոնց գլխին կը թափէ, քանզի այն ատեն,
Պօմպիլիային նկատմամբ, իրեն յայտնած անձնուէր զգա-
ցումներուն չարիմաստ մեխութիւն տալովնին, քաջալե-
րած էին մարդասպանին ձեռքը : Եւ ո՞վ գիտէ, թերեւս
հիմա իսկ, մինչ ատեանը փուճ ձեւակերպութիւններով
ժամավաճառ կ'ըլլար, հիւանդանոցին մահճին մէջ ման-

կամարդ կինը՝ ընդունած քսաներեք վերքերուն չի տո-
կալով, իր ամքիծ հոգին կ'աւանդէր : Երիտասարդ կա-
նոնիկոսին սիրածէն յորդած այս կծու կշտամբանքը, դա-
շոյնի պէս կը խոցէ դատաւորները, որոնցմէ մէկ քանին,
յուզմունքն այլայլած, կ'ակին արտասուել :

Ֆրանչէսքինի և Կապօնսաքքի, իրենց նկարագիրով
ու զգացումներով՝ բոլորպին տարբեր երկու հակաղարձ
հակոանեաներ են : Առաջինը՝ խորամանկ, վատ ու եսա-
պէր, երկրորդը՝ անկախ հոգի, անկեղծ սիրտ, համակ
անձնութիւն :

Ինքը՝ այս առթիւ ասպետական դարերուն հոգին
կը մարմնացնէ, անվեներ և ամքիծ այն քաջներէն մէջէ, որ
առւրը՝ կէս քաշուած պատեանին մէջ պատրաստ, առա-
ջին նշանին կը փութայ օգնութեան և արդար վրէժխընդ-
գումի :

Կապօնսաքքին ալ պատկանած էր այն դարուն եկե-
զեցական դասակարգին՝ որոնց արտօնուած էր աշխար-
հիկ համուէմները և հաւաքումները յաճախել, Տիկիններու
հասցէին կնահաճոյ մանրերգներ գրել և զանոնք սրահ-
ներու մէջ արտասանել : Բայց այդ մեղկ ու ազատ մի-
ջավայրին մէջ, կանոնիկոսը առանց իր բանաստեղծի
գեղարուեստական հոգին կորմնցնելու, յաջողած էր անա-
զարտ պահել իր կրօնաւորի սքեմն ու անոր պատշաճ
վայելչութիւնը :

Այսպիսիները կը պատկանին մարդկութեան այն տե-
սակին, որոնք դուրսէն՝ ծանրաբարոյ, ներսէն՝ գիւրա-
յոյլ են : Առաջին առիթ մը, իսկական բայցթինին երեւան
կը հանէ : Զգացումնին խորունկ է, հողին սիրածէն վաղող
ջուրի երակին նման : Զայն գուրս բզիսեցնելու համար
սաստիկ հարուած մը կը պակիս : Արքան խորունկին եր-
թայ, նոյնքան զօրաւոր կը ժայթքէ :

Նոյնը հանդիպած էր բարի կանոնիկոսին, երբոր
Պօմպէլիան ճանչցաւ: Սուաջին հանդիպումը, կնկան
իրեն դիմելը, միատեղ ճամբորդութիւնը, խորին ազդե-
ցութիւն ներգործած էին հոգւոյն մէջ, սրբելով զայն և
տալով ծնունդ նորարայս վսեմափոյն զգացումներու:

Այս ոգեւորիչ տպաւորութեան ներքեւ, կապօնսաք-
քին՝ կը շարունակէ իր անդուս խօսքը, չարաչար հար-
ւածելով ընկերութեան կեղծ բարքերը, որոնց ներքեւ
բոյն դրած կը չարանիւթեն անբարոյականութիւնը, բան-
քասանքը և զրպարառութիւնը: Կ'այսանէ այն ողորմելի
մտայնութիւնը, որուն համար հակասական բան նկատ-
ւած է որ և է մարդու և կնկան միջև բարեկամութիւն
մը, ո՞ւր մնաց մաքուր սէրը, ինչ որ՝ կթէ իր սահմա-
նին մէջ կանգ առնէ, կրնայ երկու աղնուահողի անձերու
մէջև փոխադարձ յարգանքին մէջ խորարմատ ցկեանա
տեւել, վճիռ և անայլայլ զգացմանց աղբերակ դառնա-
լով, որմէ ստորին էակները ո՛չ միայն համ չեն կրնար
զգալ, այլ կը խորչին վարակիչ անուանելով այդ հոգե-
մնունդ ըմպելին:

Սմբող մենախօսութիւն մըն ալ մայրական սիրոյն
ձօնուած է, Բրաւնինդի սիրտին սուաջին և ամենաուժ-
գին զգացումը որ ամէն առթիւ զօրաւոր կը տրոփէ:

Սրդարև՝ տիրական կին անուանուած իր մօրկանը
սէրը, բոլոր իր քերթուածներուն մէջ կը ցայտէ, տիրու-
հի գերիշսած, իրը հմայական պահպանակ՝ մարդուս ա-
մէն գործերուն մէջ, բովանդակ կեանքին ընթացքին
ժամանակ, միշտ անձնուէր և միշտ ճշմարիս:

Այս սուրբ սիրոյ աւազանին մէջ իր գրիչը թաթ-
խած, քերթողը նրին փափկութեամբ կ'ստուերազգէ
Պօմպիլիային նկարագիրը իբր քաղցրողի պարկեշտ կին,
միանգամայն կողջական դողմար սիրու:

Պօմպիլիան՝ ընդունած վէրքերուն հետեւանքով,
հիւանդանոցին մահճին մէջ անշարժութեան դատապար-
առուած է: Ամէնուն գուրգուրանքը իրեն վրայ կերո-
ւացած է, այլ ինքը մտքով զաւկին հետ է: Սակայն
անհունապէս ինքվինքը երջանիկ կ'զգայ: որովհետեւ
ամբողջ երկու օր իր սիրասուն մանկիկը իրեն քով մնաց:
Կրցած էր զայն համբուրել, անվէ կարօտը առնել: Այդ
մայրական երանութեան զգլիւնքը բոլոր իրեն անցեա-
լին վիշտերը մոռյնել կուտայ:

Ներած է արդէն Վիօլանսէին՝ որ իր ծրագիրներուն
գինքը գործիք ըրած էր, Ակելով դեռափիթիթ երիտա-
սարդութիւնը: Ներած՝ Սուէցցօյի Սրքեպիսկոպոսին ան-
խրզնութեան, իր սանդալաւոր խօստավմահօրը անդզայ
անտարերութեանը, մայրապետներուն հակակրօն և ան-
մարդասէր վարմունքը, իգական դառնացած սիրափ նա-
խանձը:

Հիացումով և երախտապարտութեամբ կը յիշէ Կա-
պօնսաքքին, ցաւելով որ իրեն պատճառով դատապար-
տուեցաւ:

Անիկա՝ Պօմպիլիային համար փրկիչ մըն է: Եթէ լի-
յաջողեցաւ զինքը ամուսնոյն ձեռքէն աղատել, բայց
սորվեցուց իրեն աւելի բարձը ու վսեմ կեանքի մը ձա-
նապարհը:

«Որովհետեւ Աստուած, կ'ըսէ, այդպիսի անձերու
միջոցով մեր վրայ կը հակի և պատող խաւարը լուսու-
ւորելով զմեզ կը յարուցանէ, և ես ալ յարեայ»:

Եւ վերանալով երեւակայութեամբ՝ կը յայտնէ որ
իրեն պսակին կապերն նոյնիսկ ամուսինը խղած էր, զին-
քը սպաննել ուզելով և թէ անոր հետ կենակցութենին
հետեւած արատը՝ իրեն արիւնովը սրբուած է: Մայրա-
կան սիրոյ յափշտակումին մէջ, չի կրնար համոզուիլ որ

իր զաւակը հայր մը ունեցած լղաց, ան իրենն է միայն, ինչն է այս աշխարհիս մէջ անոր պահտպանը և երկնից մէջ Աստուածած է:

Յաջորդ մենախօսութիւններուն մէջ խօսք առնելով կը խօսին երկու հակառակ կողմին փաստաբանութիւնը ու ընդէանութեան գանձանազիք է: Սյյունա սրնի և հոգիի խնդիր չվկայ: Ամբողջ միտքն է գործողը: Ըստդիմախօս պերճամասութեան, դաստանահական կրկէսի գինամարտն է, ուր յաճախ բերանը կը ստէ՝ ինչ որ սիրած պիտի հաստատէր:

Այս յաբգելի անձերուն երկու ամբողջ զլուխ յատկացնելով, ճեղբնակը գէացնել կուտայ թէ անոնք որ քան յորդարձանուղին պէտքամասներ են՝ եթէ ոչ շատամինոն:

Հեգնող երգիծանք մը, կանուկան սրաներուն և Նրբանցքներուն մէջ ծերացած իրաւագէսներուն և լիաստաբաններուն հասցէն ուղղեալ, որոնք յաճախ կը թերմանմ իրենց յանձնուած պահեականիթեանը մէջ, փելսանակ ճշմարտութիւնը փայլեցնելու, արդարութիւն յաղթանակել տալու լարուած մեքենայի ոը նման իրենց հոեաթրական հճին թափ առեւած կը ժոխանան, սռուալով գարեւարագինը, որ ըսել է պաշտպանեալին դատի:

Որիվնահե այդքան կերծարանութենէ յնոյ, իրենց համար դատը փրկուած կը նկատուի, թէպէտ ո՛չ ամբաստանեալին համար: Խնչպէտ որ պիտի զուրցէր խղճամբատ վիրաբոյթն ալ: «Վիրաճատութիւնը յաջող; այլ հիւանդը մեռած»:

Սյյ ջնտակովական ձահերը աւելի ծիծաղաշարժ և կժեւարամարն վիճակի վերածելու էինաւմով, ճեղբնակը լատին վկայութիւններով, դաստական ակնարկութիւնով կանոնք խնջողած է:

Ունկնդիրները՝ այդ քառերուն, հձերան և ուռու-

ցիկ պարբերութեանց ողողումին մէջ խորասուզուած, կը մոռնան անիրաւեալը և կը ծափանարեն չարագործութիւնը, զոր այնքան ճարտարութեամբ ատենաբանը, թեթեւացուցիչ դէպքերով և ստեպ ալ իմաստակութեամբ, նկարագրած էր ո՛չ թէ իրը ճշմարիտ չարագործութիւն, այլ անոր մօտ, լաւ և ցնորքի մը, խելայեղութեան վայրկենի մը ակամայ գործուած յանցանք մը, քանի որ անոր գլխաւոր չարժապիթը՝ բարի տրամադրութենէ մը դրդուած էր: Թերեւս սխալ դատողութիւնով ուղղուած, որով իր անձին բարութիւնը մտածած ֆամանակ, մոռցած էր որ ուրիշն չարիք մը կը գործուէր:

Այս սկզբանքով Ֆրանչեսքինին, իր պատիւը փըրկելու համար, անքագործութեան մէջ թաւազած էր:

Պերճախօսը պս կերպով չարագործութիւնը և մարդասպանին ի նպաստ չափագով ապարանութիւնը եթ վերածէ մոռացումի, կ'ընդունի լարանին հաճաւթիւնը և ծափանարութիւն անոնցմէ: Որոնք էապէս ոչինչ հաւելան:

Հեղինակը՝ անգամ մը եւս կը հաստատէ որ, յաճախ փառաբանը՝ ինչ որ իր խորանիկութեանը չէ կրցած առաջ երկայնութեանը ջանացած է տալ:


Բայց ամնատուշագրաւը, մարդկային և կրօնական փիլիսոփայութեամբ խորիմաց դրուագը, Խնովկենափիութիւնն է:

Մեծարդոյ ծերունին, իր եկեղեցական գերագոյն ատեանին ներկայացուած դատին բոլոր մանրամասնութիւնները քննել և յեղյեղելէն յետոյ, միաքով Ապտուծոյ կը վերասնայ, ճշմարիտ թելաղբութիւնը ունենալու համար:

Որովհետեւ Ֆրանչեսքինին կեանքը, բերնին մէկ խօսքն կախուած էր: Ուստի կ'զգար նաև՝ կքած ուսե-

րուն ճնշող, այդ ամողը ունելի վճռին ծանր պատասխանառութիւնը :

Սակայն իր դասազութիւնը, այդ գերազոյն օգնութեան աղքիւրէն տառցած թելագրումով, ըստ բաւականի լուսուորուած չի տեսնալով, գահէն վար կ'իջնէ և կ'երթայ դողդոջ թեւերով եկեղեցական հին ժամանաւ



Ազօտ, Մուշա-Թաֆայէլիան վարժարան

կագրութեան հատորները թղթատելու, որոնց մէջ անտարակոյս սլիմի գանէք, երկար փորձառութենէ հետեւած, զինքրը տուածնորդելու կարող պայծառ լոյսը :

Այս հետազուելու միջոցին, Խննովկենափոս, իր թուականէն շատ դարեր տուած տեղի ունեցած զարմանալի դէպքի մը կր հանդիպի: Կը գտնէ, ճիշդ ու ճիշդիր գահին վրայ բազմած Թօրմօզա Պապի մը դէմ արձաւ կուտակալի առաջ կարգը:

Այս կրօնապետին օրով, Քրիստոսի Եկեղեցին անգանոն շփոթութեանց մէջ խոռվուած ըլլալով, Թօրմօզան՝ Վիկէն քաղաքին մէջ հրամայած էր որ Սիւնոդոս մը գումարուի (892):

Իննովկենափոսի գտած այդ վճիռով, վախճանած Թօրմօզային մարմինը, թաղուած տեղէն հանուած, պապական աթոռին վրայ կը բազմեցնան և դատաստանը տեսնալով, կը վճռեն մարմինը Տիբեր գետին մէջ նետել:

Յաջորդ տարին՝ նոր վճիռ մը կը խզէ այս սոսկալի դատակնիքը և Պապին մարմինը կը վերադառնայ իր դադաղին մէջ հանգչելու: Սակայն այս հանգիստն ալ քիչ պիտի տեւէր. Թօրմօզայի հակառակ կուսակցութիւնը վերստին գռո՞ւ տուած՝ կը խախտեն անոր դիրքը: Անիծեալ կը հոչակուին անոր կեանքին մէջ տուած դատավճիռներն ու կոնդակները: Թօրմօզա անգամ մը եւս կը դատապարտուի: Սակայն ասով ալ խնդիրը չի լննար և զարմանալին այն է որ վերջին դատավճիռ մը ո՛չ միայն Թօրմօզան իր առաջին վարկին և յարգին մէջ կը վերահաստատէ, այլ նաև սրբոց կարգը:

Արդ՝ Իննովկենափոս ԺԲ. կը խորհի. այս դատաստաններէն ո՞րն է ճշմարիտը:

Որո՞ւն մէջ Սատուծոյ խօսքը մարդկանց յայտնուեցաւ:

Պապը՝ այս դժուար հարցումին հանդէպ վարանական կը մնայ: Սակայն, այսուհանդերձ այս եղական դէպքն ալ իր բացատրութեանը կը կարօտէր:

Արդարեւ իննովկենափոս ԺԲ. բաւական խոկալէն յետոյ, հետեւեալ եղբակացութեան կը յանդի: Թէ իր նախորդը, որուն ըստ հաւատոյ սկզբունքին իր գործած մեղքերուն հաշիւը տալու համար միայն վերջին դատաստանը սահմանուած էր, որքան ալ որ մեռնելէն վերջը մարդիկներէն դատապարտութիւններ կրած էր

այդ բոլոր վճիռները մօրմօղայի մարմինը արատաւորած էին և երբէ՛ք անոր հոգին :

Ծերունի Պապը այս յաջող և խորիմաստ բացատրութենէն ոգեւորուած և խրախուսուած . «Հապա ուրբին, ինքնիրեն կ'ըսէ, քուկին խղճմասնքիդ վրատահէ՛ . և երբ վճիռ մը արձուկելու գերագահ դիրքին մէջ զքեղ տեսնես, յունուն Աստուծոյ խօսէ՛ . կամ անձողոպելի ճակատաղբական վճիռը տո՛ւր ու հրելալ նետէ՛ դողդոջ եղկելին սոսկալի խաւարին մէջ, կամ ձեռքդ անոր կարկասելով՝ զայն դէպի լոյս վերադարձուք» :

Ահաւոր՝ դատակնիք . որովհետև մարդ էակը, յանուն Աստուծոյ խօսելով . իր նմանը անկարող դատողութենանը խաղալիք պիտի լնէր : Այլապէս՝ արարածի մը կեանքը, Աստուծոյ անունով խօսելու արտօնուածի մը խօսած պահուն, անոր խղճմասնքին յօժար կամ անյօժար արամազրութենէն կախում կ'ունենար :

Ո՞րն է ուրեմն կենցաղին իմաստը, նպատակը: Միթէ մարմին ալ չունի՞ իր որոշ պաշտօնը, Նախախնամութենէն տնօրինուած : Այս խորհրդածութիւնները կը ցընցեն ծերունի Պապին էութիւնը և իր մէջ կը զարթնու մարդկութեան զգացումը, ապրիլը՝ որ Աստուծոյ տուրք է :

Եւ այն միւս իրականութիւնը, որ մարդուս խընդամտանքը՝ շատ մը պայմաններու, հանդամանքներու և օտար ազգումին ենթակայ կը ծփայ :

Վերջապէս մարդ ի ծնէ սխալական է . և իր սխալումին մէջ, երբոր Աստուծոյ անունով խօսի, վճիռ տայ, կրնայ շատ անգամ անարդար գործել :

Խննովկենտիոսի միտքը այս անգամ բոլորովին կը պղտորի, և կը յիշէ որ անսխալական Պապ ըլլալէն առաջ ինքը իրը սխալական մարդ ապրած էր :

Մի գուցէ այս անգամ ալ սխալէր . բայց եթէ որ-

խալէր իր տղիտութեան պատճառով պիտի ըլլար, որմէ մեղք մը չէր կրնար ծնիլ, ալ միայն անհասնուած վիշտ :

Աւատի կը հաւաքէ փոլոր իր մտաւոր և հոգեւոր զօրութիւնները ներքին ասեանի մը, ասով Աստուածն ալ իրմէ աւելին չէր կրնար պահանջել . քանի որ Ան մարդկանց գործերը, դիտաւորութենէն կը դատէ և ո՛չ արտաքին երեւոյթէն :

Մարդկային բոլոր կարողութիւններով բաղկացած այս ատեանին ձեւանալէն վերջը՝ կը դիմէ իր նախաւորեսին, զոր Պապ ըլլալէն առաջ մարդիկ ճանշցած և գնահատած էին, Սնտօնիօ Պինեադէլի անունին ներքեւ, աւելի կարող դատաւոր քան Խննովկենտիոս ԺԲ.Ը, քանբոյլոր իրեն՝ առաքելական պաշտօնին նուիրուած Պապը, քա՞ն նոյնիսկ Աստուծմէ լուսաւորուած, հոգւոյն շնորհքներով օժտուած, Քրիստոսի փոխանորդը : Ուրեմն ինքը միայն ի վիճակի էր Գուիդոյին մեղապարտութեան պատճառները բացատրել և տալ դատավճիրը :

«Ալէքինն, Սնտօնիօ Պինեադէլի, իմ վաղեմի անձըս, դո՛ւն որ երկար ատեն պապութեան պաշտօնը՝ չի կատարեցիր, այլ երկար տարինաբռու ընթացքիդ մէջ, պէսպոյցէն սկսեալ, մենարանի կեանքիդ մէջ, առաջնորդականին պաշտօնիդ ժամանակ և օտար պետութեանց՝ քով նուիրակութեանց առթիւ, ջանացիր Աստուածն ու մարդիկը ուսումնասիրել : Դո՛ւ, այն բազմաշխատ հինգօրերուն զօրեղ բնաւորութեան տէր անձը և ո՛չ թէ. Այս ալեւոր, յուսկ զառամութեամբ քայլայուած մարդմինը : Դո՛ւն, ո՛չ Պապ, այլ պարզապէս այն երեմնին կենցաղասէրը, անկողմնակալ նկատուած հետազօտողը, պիտի ընդունին, դուն, միակ անձը որուն ըստածին կրրանամ հաւատք ընծայել, այս իմ յետագայ եսս, արդի «Սրբազն կրօնապետը, հարցափորձութեան ենթարկել, լսել անոր դատը և քննադատել անոր գործերը» :

Իր այդ պարզ մարդկային եսին ըրած, Քրիստոսի փոխանորդին դիմումէն պիտի ծագէր այն լոյսը, որ ամենամութ անկիւններուն մէջ տարածուելով, իր լուսաւորութեան մէջ ամբողջ մերկութեամբ երեւան պիտի հանէր խորամանկ ու վատթար Գուլիդո մը, գալլ և աղուէս միամնամայն, նենդ, խոտան, խմացեղ և մարդասպան, հետեւաբար դատապարտութեան արժանի:

Անտօն Պինեադէլիին մարդկօրէն արձակած այդ դատակինիքն պահուն, Սրբազն կրօնապետին աչքերուն առջև կուգայ կը կանգնի Կապօնսաքքիին նկարագիրը, առանց կրօնաւորի սքեմին, իբր անձնուիրութեան մարմնացում, պատրաստ Սատուածային առաջին հրամանին, արդարի մը թիկունքին դիմելու:

Անիրաւեալ կանոնիկոսին վեհամճն օրինակին յիշումը կը վրդովէ ձերունի Պապը: Կը վերսկսի հոգեկան յուզումն ու ներքին պայքարը:

Ինչո՞ւ չի յանդգնիլ աչքերը սեւեռել դէպի ի այն բարձրագոյն լոյսին որուն մէկ նշոյէն գոյացած է մեր իմացականութիւնը: Կը խորասուզուի աստուածաբանական և փիլիսոփայական խորհրդածութեանց մէջ, վնարուելով մարդուս ծագումը, ծագման պատճառն ու նպատակը, անոր պարտականութիւնները, կատարելիք յեղացրջումները, մութէն դէպի լոյս, չորէն դէպի բարին, անկատարէն կատարեալին:

Այլ եւս լուսաւորուած է միտքը, պարզուած՝ իր դատողութիւնը: Պօմպիլիան կորսուած չէր և կարելի էր փրկել նաև Գուլիդօն, ճիշդ այն ապագային մէջ որ այս փոքր աշխարհէն մեկնողներուն համար յառաջապէս նախասահմանուսծ է: Մարտինը անցաւոր է, ջանանք հոգին փրկել՝ որ չի մեռնիր: Անոր նորանոր փորձեր կը մնան կատարուելիք: Բայց անհրաժեշտ պիտի փրկուի:

որովհետև ինչպէս ամէն վերածխում դէպի վեր կը բարձրանաց, այսպէս ալ ամէն կայլակած նշոյլ՝ իրեն անօրութեան համեմատ, պիտի վերանայ՝ աստիճանէ աստիճան, միշտ աւելի բարձր, մինչև որ համար գերագոյն Սիրոյն:

Հոգեկան այս վահմ հրճուանքի միջոցին, միտքը կը դառնայ մարդկութեան գործած զեղծումներուն, անիրաւութիւններուն: Կը տեսնայ Քրիստոսի թողած մարդաւունիքն էղծումը: Ու աւելի իրմիտը կ'արիւնոտի դիտելով որ այս դէպքին առթիւ Աստուծոյ պաշտօնեաները թերացած կը դանուէին իրենց սրբազնն պարտականութիւններուն մէջ:

Կեանքին բուն նպատակը ու անոր առաջնորդող ճանապարհը ուսուցանելու համար կարգուողներն էին որ զաղիր տիղմին մէջ ինկած կը թաթաւէին, ինչպէս Սուէցցոյի Սրբեափիսկոպոսը, սանդալաւոր խստովանահյր կրօնաւորը և այն զջացած մայրապետները որոնք հաւանականաբար դրամական հատուցումի մը ակնկալութեամբ, կամ իգական նախանձէ մղուած, հարստահարելով չարչարած էին անմեղ մայր մը, անոր ձեռքէն ջանալով կորզել զաւակը:

Ինսովկինտիոս, այլ եւս սրտաբեկ կը բացագանչէ.

Այս եր ուրեմն դարերու հատուցած արդիւնքը, յորմեինետէ Քրիստոս մարդկութեան համար խաչուեցաւ ինչ անդունդի մէջ զահավիճած էին Քրիստոնեալիերը:

Բայց պատկառելի ծերունին չի վհատիր երրեք: սովորական արեւմուտք մըն էր, որմէ հետեւած էր խաւարը, կարծես կեանքը դադրած: Վաղորդիկան արեգակը պիտի վերադառնար խաւարը փարատելու՝ ճառագայթարձակ իր լուսաւորումովը:

Այս խորհրդածութիւններէն յետոյ Գուլիդօի յանցա-

ւոր ըլլալուն բոլորովին համօղուած՝ կը հաստատէ անոր մահուան դատավճիռը մի՛շտ այն յոյսով որ իրեն այս անակնկալ որոշումը, դատապարատեալին սրտին զղչման զգացումները արթնցնելով, անոր հոգին փրկուէր :

Եւ հետեւեալ սքանչելի բազգատութիւնը կ'ընէ.

«Անգամ մը, Նարալիի մէջ, խաւարաբորբ դիշերի մը հանդիպեցայ, անչըպեսը կարծես իմ շուրջս վերջացած էր, ո՞չ երկինք կար, ո՞չ ծով, ո՞չ աշխարհ: Բայց գիշերուան աղջամուղին մթանքը յանկարծ փայլատակուէ մը լուսաւորուեցաւ: Թունդի թունդ որսոտումներ որանց չտոկալով երկիրը կը սարսէր տեսնուած լեռնաշրջախանքուն ամբողջութեան մէջ: Քաղաքը հո՞ն ատարածւած էր, իր տուներով, պղղոսաներով և պաքներով: Եւ ծովը արծաթափայլ երեւան կուգար, առանց մեռելական պատանքի՝ ուրուականի մը նման: Խցիւ թէ այս տեսակ Արդարութիւնը փայլակնանման երեւար: Եւ Փուրից վայրկեան մը զայն նշմարած՝ փրկուած ըլլար»



Ահա՝ այսպէս, երեք դար առաջ քննուած Ֆրանչէսքինի մը դատը, ժթ. րդ դարու մեծանուն քերթող-հոգկրանէ մը կը վերաքննուէր, զետեղելով Արդարութիւնը իր ճշմարիտ լոյսին, թողնելով անոր ստուերածգումն մէջ մարդկութիւնը տառապեցնող ընկերական կազմակերպութեան թերութիւնները:

Սուով ալ չի բաւականանալով, խորաթափանց կ'իջնէ այդ լոյսին և շուքին ստորաբաժանումներուն: Եւ վեհարուեստ կարողութեամբ կը յաջողի արտափայլեցնել ճշմարտութեան աղնիւ ու գերազոյն յատկութիւնները՝ իրը լուսագեղ հակապատկեր ստուերին մէջ չարանիւթող կեղծիքին և կարգ մը անյագ ու հրէշ կիրքերուն:

Եւ քանի՛ բազմավրէպ դատապարտութիւնը կը տեսնուին: Աղջամուղի խաւարին մէջ՝ քանի՛ ուսերնէն մահացած գոհերը Զախարիախուած ամբողջ կեանքեր՝ որսնք կ'անգիտանան իրենց երջանկութիւնը թունաւորող ձևուքը: Եւ պապերու պիսաներ՝ որոնք կը շարունակուին տակաւին: Ու այն հաւաքական ոժրագործութիւնները՝ կանխամատած խորհրդով կազմակերպեալ, որոնք բովանդակ աղդութեան մը դարեւոր կեանքը կը խղեն, զայն անհետացյնելու դիտաւով: Ուրացնետե անարդ ու ատորին ծնածր, իսեթով կը նայի իրմէ բարձր ու գերբնադիր նկարագրի աեր նղողին, զոր չի կրնալով հանդուրժել, ո՞չ ալ նուածնել. կը դաւաճանէ անոր կեանքին դէմ մինչև որ յաջողի զնաքը շարունակ ստորակարգող ացդ բարոյական գերիշխանութիւնը ոճիրով մը ջնջել:

Սակայն Բրանինգ հասարակութեան հետ չի զբացիր, անոր բոլոր հոգը անհատին համար է. զօրացնել անոր նկարագիրը, որպէս զի ամէն պարագայի մէջ ան անայլայլ պահնէ իր հոգիին վսեմութիւնը. միշտ անկախ, աշքերը դէպի ապագան սեւեռած ընթանալ սիգաճեմ, անտարբեր իրեն դէմ արձակուած խծբող բանբասանքին և չարամիտ քննակատութեան:



Մատանին եւ Մատեանը պարունակութիւնը դեռ աւելի աղջեցիկ կը տպաւորէ, մտածելով որ ճիշդ այս օրեր Հոռմայ եղոնադատ ատեանը նմանօրինակ պղծգալի օճիրով մը կ'զբաղի: Ասոր զլիսաւոր անձերը դարձեալ աղնուական դասին կը պատկանին:

Արդարեւ դարերը մարդկութիւնը չեն բարւոքած, պիտի բացագանչէր անգամ մըն ալ իննովկենտիոս ժի. Կմէ Քսաններորդ քաղաքակիրթ կոչուած ընկերութեան մէջ վերադառնար:

Փոխանակ մթրանչեսքինի կոմսին, պիտի գտնար գայլ ու աղօւէս, միանգամացն անարդ ու մարդասաղան Բաշոն Պատէռնո մը՝ բարեձև սպայ աղնուորեարին ակումբները յաճախող Ագօնիս մը:

Պիտի գտնար, փոխանակ ծնողքը անծանօթ Պօմպիւ լիային, պալատական իշխանուհի՝ կոմսուհի Տռէգօնը, գեղանի այլ գժբախտ կին մը, լքեալ ամուսին՝ որ զինքը



Ազօլո, Ա. Ս. Աննա եկեղեցի

հրապուրող մնանկ ու խաղամոլ աղնուականին սիրոյն կը զոհէ կնոջական արժանապատութիւնը, մօր մը սուրբ պարտականութիւնը, բարձրաստիճան դիրքը, վերջապէտ ինքն ալ ողջակէջ՝ կը զոհագործուի նոյնիսկ իր պաշտօնին ձեռքէն:

Իննովկենատիոս այս առթիւ ոճրագործութեան դրութեան և գործաղրումին մէջ միայն տարբերութիւն մը պիտի ստուգէր: Որովհետև Գուրիդօն, դողի պէս ծըլ-

աեալ, արբանեակներով զիշեր ատեն կը մտնալ և կը կասարէ ոճիրը: Թերեւս սիրտը չունեցաւ ինք իր ձեռամբ Պօմպիլիան սպաննելու, թողլով այդ պաշտօնը արբանեակներուն — ինչպէս որ քսաներեք վէրքերը ապացոյցներ են — և ինք փութաց իր վաղեմի վրէժը Կոմպարինիներուն անձին վրայ լուծել:

Պատէռնօն տարբե՛ր է, աւելի նրբացած . արբանեաւ կի պէտք չունի. այլ գրամի: Տուած սիրոյն իրը տրիտուր՝ եթէ այս անգամ ալ իշխանուհին չի հաւանի իր ըրած պարտքերը վճարել. որոշած է զայն սպաննել և յետոյ՝ թերե՛ւս, մահափործ մը կատարել իր անձին դէմ:

Սակայն աղուէսը, կոմսուհին համար ուրիշ զէնք և իրեն համար ուրիշ յատկացուցած է:

Պատէռնօն մութին մէջ ալ գործելու հարկը չզգար: Հոռոմի ամենապայծառ միջոցին, ժամադիր կ'ըլլայ. ո՛չ թէ քաղաքէն դուրս, այլ անոր բազմամարդ սրտին մէջ, ամէնուն քօնին տակ:

Պանդոկի մը սննեակին մէջ, գայլի նման կ'սպասէ իր զո՞խն, որ գաւնուկի նման կուդայ միեւնոյն դեսեզրին վրայ իր ծարաւը յագեցնելու:

Խեղճ կոմսուհի, կ'անգիտանար թէ սիրահարին արւած ժամադրութեանը փութալու համար՝ իր կեանքին վերջին անդամուան կառքով շրջադայութիւնը սիրի ըլլար:

Փոխանակ տարիխածուին՝ պիտի գտնար հո՞ն, թէ՛ համերոյրը շրմանցը վրան պատրաստ և թէ՛ գաշոյնը թեռնոցին մէջ անդիմակ մարդուսպան մը:

Սիրատոյր համերոյներուն փոխարէն՝ պիտի ստանար դաշոյնի վատ հարուած մը, որ մէկ անգամէն պիտի անջառէր անոր սիրուն զլուխոը վախտ սարմէնէն՝ թողնե-

լով զայն անկենդան արիւնով լճացած մեղապարս սաւա-
նին վրան :

Զարագործ կամ բարեգործ՝ մարդը նոյնն է միացեր :
Խնդիրը՝ երկուքին ալ կիրառման նրբութիւնն է՝ որով
արդի ընկերութիւնը կրնայ խրօստանալ :

Զինքը կրթողը մասուն է, որուն էջերուն մէջ դըժ-
րախտաբար չարագործութիւնը աւելի տեղ գրաւած է
քան բարութիւնը :

Եթէ մարդս իր կեսմաքին մէջ կարեւոր դեր մը կա-
տարած չէ և անչան մեռնելու ցաւը կ'զգայ, կրնայ դի-
մել չարագործութեան :

Բրաւնինք՝ իր հարիւրամեակին առթիւ մի քանի
օրաթերթերուն հազիւ երկու սիւնակը կրցաւ վասակիլ :
Մինչ Պատէռնօն՝ ամէն օր անոնց երրորդ երեսը գրա-
ւած է. մանկութենէն սկսեալ իր կենդանակիրներով
ծեփուած՝ ամեն դիրքով և տարագով :

Միթէ աւելի շահեկան պիտի չըլլա՞ր Բրաւնինգի և
Բառէտի նամակներուն հրատարակութիւնը, քան Պա-
տէռնօիր և Տոփէնի փոխադարձ նամակագրութիւնները,
որոնց ընթերցումը, չարին միտող մատղաշ մտքին համար,
սքանչելի դասեր կրնան համարուիլ : Թէ մարդը ինչ
կերպ տակաւ առ տակաւ, կինը իր դիւթանքին մէջ քա-
շելով կը կեղծէ մինչև որ ոտքը իր զոհին պարանոցին
վրայ կոմէ, որմէ ետքը ան կը դառնայ մարդուն համար
սիրոյ կամ դրամաշորթութեան աղբերակ մը՝ ստիպեալ
հոսելու մինչեւ որ ցամքի :

Աղջիկներն ալ այդ թերթերուն մէջ հրատարակուած,
կոմսուհին գրած նամակները կրնան սերտել և օգտուիլ
անոնց սիրային բացատրութիւններէն, նոյն թերթին չոր-
րորդ էջին մէջ յատկացեալ սիրային կարծ թղթակցու-

թեանց պարագային : Որովհետեւ մոռնալու չէ որ մա-
մուլը, ինչպէս կալուածատէրին, հարուստին և սպասա-
ւորին այդ էջին մէջ յատկացուցած ծանուցումներով ա-
նոնց մեծամեծ ծառայութիւններ կը մատուցանէ, նոյն-
քան՝ իր այդ հաճոյակասար սիւնակովը, սիրահար սըր-
տերու համար թանկազին Հերմէս մըն է :

Սակայն միտալին հակառակ կողմն ալ կայ :

Բարեգործութիւնն ալ նրացած է իր գործելակեր-
պին մէջ : Իր նահապետական ձեւէն ելած վեհանձնու-
թեամբ կը փառաւորուի : Մարդասիրական ձեւքը՝ ամէ-
նուն առիթով՝ բազմակողմանի յայտնութեամբ, կը ջա-
նոյ ընկերութեան կրած վէրքերը դարձանել : Էլլա՛յ
մեծանձնութենէ կամ մնձասիրութենէ դրդեալ, բոլոր
այդ բարեգործական հաստատութիւնները, մէկ ազնիւ-
նպատակի կը ծառայեն, այսինքն՝ աճուն չարութեան
աղէտներուն հակալսել : Ուստի հաւասարակշռութիւնը
նոյնը կը մնայ, բարին ու չարը մարդուս հետ անբա-
ժան, կ'ամին կը նուազին ընկերութեան մտայնութեան
ելեւէջին հետեւելով, միշտ նոյն չափով, երկկողմանի
քանակութեամբ՝ զորս երկու կողմէն եթէ ջնջելու ըլ-
լանք, պիտի գտնանք որ մարդկութիւնը չատ չէ փոխ-
ւած, ինչպէս կ'ըսէր իննովկենդիոս ԺԲ. որմէ ետք Քրիս-
տոս խաչուեցաւ :



Այս երկու գերագոյն հոգիներուն, Բրաւնինգի և
Բառէտի սերտ միութեանը ցոյց տուած անսարանէն
ապշահար, անոնց քերթողական աւելնէն ծովացած ով՝
Կէանին մէջ պահ մը տարութեր ծփծփալէն յետոյ, ճիգ
մը թափած կը դառնամ Ազօլօ՝ ուրկէ մեկնած էի : Այս

նած էր և այն տեղերը ուր մօրմէն լիշտառակ մը կը խօսէր իր սրախն :

Ահաւասիկ զաւակ մը որ եթէ իր ծնողքին արժանիքը չէ ունեցած, գէթ տարբեր արժանիք մը ունեցած է մշտատե պահելու անսնց թողած վարկն ու համբաւը, որուն փայլէն ինքն ալ կը ցող անայ :

Յուզուած հոգիով այս իմ դարձիս ատեն պիտի չի ժողորիմ անչուշտ. ինձի շատ ծանօթ վայրեր են, մանկութենէս ի վեր մանրիմ :

Ճանապարհը աչքիս առջեւն է, մէկ գծի վրայ ուշղի, ճատրակի ձև արոնուած կանաչ ու բոսոր տափարսկին մէջ երկար, գեղնորակի :

Դաշտածովն է, առանց ջրային մակերեսի, այլ անոր չափ կապուատակ և ծովածաւալ, մինչև որ երկինքին հետ միանայ : Որքան խորհրդաւոր և որքան նկարչագեղ . նա մանաւանդ երբոր Բրէնտայի և Պիավէյին գոլորշները գան տարածուին գործ թիւերով, որոնց անօպր թանձրութիւնը ծակելով դէպի վեր կը ունեայ Սան Վիտոյի զանգակատունը . Ծիէցէյինը, անոր եակն դիտանոցի նման՝ արեգակին վերջածայրներէն նարնջագոյն լուսաւորուած :

Սնահման է հօրիդուը, լայնասիւռուս: Աչքը անարդ կել կը շարունակէ նեռանալ դէպի հօրիդուն, որ միշտ խոյս կուտայ . կ'անցնի կասեկ Ֆրանկոն՝ աղօտ ուրուագծով մը ցցունազարդ, որմէ անդին դեռ անջրպես տափարակ՝ փոքրիկ բիծերով խայտարդէտ : Ելնական երդիքներ են, ծիննելոյզներ՝ որ բարակուկ կը միան: Կը ձուլուին գոյները, դաշտածովը նախշքարի երեւոյթն է ստացեր: Կը խորանայ յատակը, դնուածեւ կ'սկսի աչքին խուսափիլ, այլ միշտ անծիր: Այսինքն՝ ունի վերջին պրթեանդ երիկ մը. իրիկ թէ Այսինքն՝ ունի վերջին պրթեանդ երիկ մը.

առանձնական նկարչագեղ շրջանակին մէջ, որուն համար պուէտ մը երգած է .

Դու ոչ այս պատճեն առաջ առաջ առաջ առաջ:

Եւ դարձեալ Բրաւնինդի գծած շատիդին հետեւած պիտի ըլլամ, քանի որ ինք ալ պահծալի ասպարեզի մը փառքն ու պասկը քաղելէն յետոյ, մահէն տարի մը առաջ, կը վերադառնար երիտասարդութեան հասակին մէջ թողուցած նշանահարին :

Կուգար վերջին անգամ Ազօլանդօյի հովուերգական տաղերով օրօրուիլ, գեղանի կատարինէ դշխային կէս աքսորավայրին մէջ, ուր սոխակներու գեղգեղը տակաւին չէ խանգարուած չոգեկառքին սուլումէն :

Նահապետական կետնէն է՝ գրեթէ կղզիացեալ, հեռո՛ւ կեղրններու աղմկայոյզ ժխորէն:

Բրաւնինդ՝ իր այս վերջին այցելութեանը, ո՛չ մի փոփոխութիւն նշանած ըլլալու է: Այդ թուականէն ի վեր ալ, հոս ոչ մէկ փոփոխութիւն տեղի ունեցած է . բացի Բրաւնինդին անցքին թողած բարերար հետքէն:

Ինչպէս բարբարոս խուժանը, անցած տեղին մէջ սուզ ու աւեր կը սփռէ, ընդհակառակը նշանաւոր անձերուն քայլափոխէն միշտ բարիք մը կը ծնի:

Բրաւնինդին դաւակը իր ծնողացը թողած յիշատակները ջանացած է վառ և անսնց վիճակի մը վերածել:

Գօրների դղեակին աւերակներուն վրայ, հօրը յիշատակին աշտարակ մը կանգներ է: Պիավոյի մանարանին ի յիշատակ ասեղնագործութեան և մանելու աշխատանոց մը հաստատած՝ հիշտ այն ճամբուն վրան որ Մայլս Եէն ի վեր Բրաւնինդի անունով կը կոչուի: Նոյնը գործած է Թիունցէին մէջ . գնելով այն տունը ուր ծը-

որով հորիզոնական գիծը սահմանած լիներ : Լադունանք է ա՞ն . Վենետիկի մշտատատան ջրերուն կապոյտը : Փալւ փլումներ կը չողան հնոն , նորածագ աստղերուն կարկանդի նման , ոսկեգոյն :

Ադրիականի թագուհին ադամանդակուռ թազն է բանիեր և կամ սատափագեղ լաստափայտին ցոլքերն են , որուն վրան աղօտառեսիլ՝ Ս . Մարկոսի նորակառոյց աշտարակը :

Սակայն բուն գեղը առաջին յափակին՝ հովտաձորին մէջ կը բոլորուի : Թերեւս նախաջրհեղեան խոռնարան մը , կամ այն բաղմաթիւ տուազանաձեւ լճակներէն մէկը , որոնք լաժուարդի պէս կը պճնեն Դոլոմիտեան վսեմ պատկերները :

Զուրը ինքնին ճամբան կտրած՝ դէպ ի դաշտածովը հոսած է : Կարկաչուն առուակ մը տակաւին կ'անցնի այդ ճամբէն : Գարնանամուտէն առաջ արդէն սպիտակ ձիւնաբեկը ու գեղին գարնանածայիլը անոր եղերքին վրայ բացուած էին . քիչ յետոյ մանուշակը երեցաւ , իր գոյնն ու բուրումն հնոն խառնելով :

Չինաստարափէն յետոյ , իշտաւ ծաղկէ տարափիր , նախ սպիտակ՝ վերջը վարդագոյն : Իջտւ նշենիին , սալորենիին ոռակերուն վրան : Կեսարը ատկէ նախանձած՝ ինքն ալ բացաւ իր ծաղկիները :

Արթնցաւ ընութիւնը . ծաղկեցաւ ամբողջ հովտաձորը . իր կողերով գոյնզգոյն , տանձենին և ինձորենին , ամենը մէկ փուռնջ կաղմած : Ասոնց ներքեւի մարմանդնալ իրեն սեփական ծաղկումին սկսաւ : Եարկիսի գեղին դաշտեր ձեւացան , անմոռուկի կապոյտ պարտէզներ : Տերեփուկին ու մարդարտածաղիկը , ծծմորն ու պտիկը . իրարու մէջ ընդելուղեալ :

Աւելի դժուարին է զանոնք չի կոխելը , քան անոնցմէ ընարելը : Կը թափառիս բուրաստանի մը մէջ : Դալար մարմանդը մէկ գաւաղանի հարուածով ծաղկաղարդ գորդի մը փախուած՝ երթալով կը բարձրանայ բուրներուն դադախներուն տարածուելով : Ասոր ժամանելէն , կաւկենին և ընկուղենին կ'արթնանան , որոնց ընդդէմ' արեւմտքի դիրքով , սօսին , կաղամախը ու անուշահոտ կակիան :

Այլ եւս ամէն գոյն կարելի է նշմարել , կանանչին բոլոր զանազանութիւնը : Վրձինը , գոյնի զանգումին մէջ պէտք չէ սփակի , այլ անոր ճշշտ տեղւոյն գիւտին և յարմարումին մէջ :

Գեղապարոյր այս ամբողջութեան վրայ , աջակողմէն Հայոց բլուրը և ձախէն Բրաւնինգի սարեանդակը :

Աղօլօ՝ այդ 230 բարձրութեան վրայ զետեղուած գիտանոց մըն է , ուր ամէն կողմէն հասարակաց ճանապարհներ՝ անտառներու շուրբէն ըրջելով կը հասնին , ամէնքն ալ գարնան եղանակին մանուշակի փունջերով ըրջանակուած :

Ասոնց ամենակարեւորը՝ կատիլ Ֆրանկոյէն հասնողն է , երբեմի Պոստումեան՝ արքունական ճանապարհէն զէպի Աչէլում բերոց ճանապարհը , որ քաղաքին ստորոտը հասած , անոր այլ եւս անշատը յիշտակներուն մէջէն կ'սկսի իր ծամածուռ վերելքը , մինչև բլուրին ծայրը բարձրանոլով բլուրին զիսին իրը պտակ . ատամինաշարը թափած տուծի նման կը բաղմի ծերօն վերնաբերդը , թերեւս Եւկանեսան դարէն մնացած : Իր բաղմանկիւն հաստաբեսա կողերուն վրայ կուզան կոթնիլ քաղաքին շրջապարիսպները : Կիսակործան մարտկոցները բնակութեան վերածուած են , բաղեղն ու մագլցողները անոնց

որմերեսին կպած : Թէպէտ խաթարեալ, այլ միշտ ահարկու է այդ բերդը՝ զիտելով քառասուն հազարամետր ճառագայթումով, Պիսլէի ... և Բրէնտայի և գեռ աւելի հեռաւոր ընդարձակութեան մը, որուն արեւմտեան ահամանագլուխ կը նշմարուին Եւկանեան լեռները, վենետ ներին տաւաջ այս գաւառին տիրապետող ցեղին անուանը միակ յիշտակը :

Աչելում (Acelum), միջնադարեան Ազիլում (Assylum), արդի Ազօլօն, Հռոմայիցւոց ժամանակ ունէր իր բաղնիքները, ջրմուղները, թատրոն, ամփիթատր ու տաճարներ : Ասոնք ամէնքն ալ հողին տակ թաղուած կը մնան, որոնց վրան նախ հաստատուեցան էծէլինի դարուն շինութիւնները և ասոնց ալ վլատակներուն վրայ փայլեցաւ Գորնէրի ժամանակին վերածնունդը :

Այդ գարէն մնացած են ճաշակաւոր սրածայր տուուածեւ լուսանցոյցներ, ցիւրկեալ քիւեր, նկարչագեղ ուսեր և ծիննելոյցներ : Լոմբարդէսքօ դարն ալ հոս աշխատած է : Ազօլօյէն քիչ հեռու, Մազէոի պալատին մէջ Պալլադիոյին ոճն ու ճաշակը կը գտնանք : Դեռ չեն մարած խաթարեալ պալատներուն ճակատին գունեղ տամիկանկարները : Կան ու կը տոկան տակալին հին դարերու վերջին հետքերը, որոնց վիճացումը շատ աւաղելի պիտի ըլլայ քանի որ գեռ կրնան ուրիշ Բրաւնինգներ ծնիլ և անսնցմէ ներշնչուիլ :

Բայց ելենք անգամ մըն ալ Հարոց բլուրը որ յառաջացած դիրքով՝ ինքն ալ դաշտածովին վրան ստրեւամդեալ է, իբր առանցք շրջանակի գեղեցկութեան :

Այս անգամ համայնապատկերին մէջ կը մտնայ նոյն ինքն Ազօլօն : Ֆօքէտուցոյին վերելքը, Բրաւնինգի աշտարակին յանդած : Ասոր մօտաւոր կը տեսնուի լայ-

նանիստ հին աշտարակը և բաղեղապատ շրջապարիսպը, որուն կամարակապ մէկ դռնէն, քաղաքին արուարձանը արմկածէ շրջելով, կ'իջնայ մեր բլուրին ստորոտ քերեցով, դարիվար մինչև Պանեան : Այս վայելուչ ելեւէջին վրայ կոնածեւ կը տիրէ բարձրամուր վերնաբերդը՝ շրջահայեաց ամբարտակ՝ ամէն կողմէն տեսանելի :

Հիւպիաէն դէպի արեւմուտք և հարաւ պարզուած համայնապատկերը որքան հանճարելի՝ նոյնքան աննկարագրելի է, քան զի ժամէ ժամ իր անշարժութեան մէջ կը փոխուի :

Այս յարափոփոխութիւնը լոյսի և ստուերի հետեւանքով է : Ինչ որ քիչ առաջ, արեւին լոյսին մէջ երկու անստուեր կ'երեւէր, հիմա տարբեր կերպագրութիւն առած է : Նորանոր շուքեր երեւան կուգան, գոգաւոր, երկարաձիգ . նոր զառ ի վերակներ, լերանցամէջ ծործորներ՝ ամէնքն ալ պահ մի արագ արեգակին միահաղոյն լուսաւորուած :

Այս գաւառին իւրաքանչիւր գագաթը — և ասոնց թիւը հազարին կը մօտենայ — իրեն ուրոյն տեսարանը ունի և իւրաքանչիւր բլուր՝ մէկէ աւելի տեսլակէտներ :

Սակայն Հայոց բլուրէն պարզուած համայնապատկերը անուանի է, առաջնորդ մատեաններուն մէջ իսկ նշանակուած : Ռբքան դէպի հարաւ տարածուող ծովացումը միօրինակ և անվրդով է, իբրև թէ ծովը լերան ստորոտէն քաշուած ու հեռացած լինէր, նոյնքան անոր հակառակ կողմի տեսքը ալեստատան է և ներդաշնակ :

Այդ անջրպետին մէջ նախալպեանց սառնամանիքը, իրենց սեպացեալ կատարները խոնարհեցնելով, աստիճանաբար կ'իջնան կը հաշտուին դաշտավլայրին հետ որ ինքն ալ անսնցմէ ծնած է, Ջրհատական խճաւագէն ձեւացած,

զոր Պիտիլէն, Բրէնտան և մոլեգնոս Զիզմօնը թաւաւելով բերած էն դէպի ծով։ Այս Դոլոմիտեան նախալպեանց վերջին հոյակապ ներկայացրւցիչները՝ Կոապտան, Սէտոէ Կոմունիի և Կառանեան լեռնաբրւռները, հիւսիսյին դիրքով իրր լեռնապարիսպ դիտանոց կանգնած, հանդիսատես կ'ըլլան իրենց ստորոտը տեղի ունեցած լեռնական և դաշտական հազարազգի վէտվէտումներուն։

Տեղագրական այդ ելեւէջը այնքան բարեհաջակ և գեղարուեստական նրբութեամբ զծուած է որ եթէ հակաբրծական չի լինէր, արհեստուկան յօրինուած մը պիտիրանուանէի։

Շար ի շար բրդածե բլուրներ՝ ոմանք լիրի, ոմանք ծառախիտ, Խօսի ստինքներուն պակունքներն են՝ իրաբմէջէն, մին միւսին վրայէն ծնած, որոնք պասկածե շրչելով զիրար կը պարագձեն. տիտաններու կանգնած հողաբրւռներու կը նմանին, կամ աւելի եւս առուակներու արծաթ երիդով կապուած ուղտերամակներ՝ որոնք դէպիրեւելը կը չուեն ուխտագնացութեան։

Սրդեօք քանի՞ անդամներ. այս միեւնոյն բարձրաւանդակէն դիտելով մեր անման Ալիշանն ալ, իր կորատալից ողջոյնը այդ կարկուակոյտ կարաւանին յանձնած է, որպէս զի առնեն տանին հայրենիքի նուրիբական սարերուն ու ձորերուն, որոնք չի տեսած սիրեց ու նկարազբեց, մենք ալ անոր տեսքին ու սիրոյն կարօտ։

Հաշտութեան և ներդաշնակութեան այդ պատկերին մէջ կ'ստուերագծուին դաշտամարդ ծմակներ, ձորականերու և ձործորներու նկարչագեղ հանդիպումներ, յորդաբուղիս ջրերու զովութենէն ոշտադալար։

Չուրը ամէն կողմէն կը ժայթքէ, կը ծորէ։ Ապաւածը՝ բնական ծորակ է դարձեր, առուակներ իրար

կուզան կը խառնուին՝ խճաքարին վրայ կարկաչուն, ամէնքն ալ դէպի Մուղոն գըղընելով։

Սշնարհագրական քարտէսի հարկ չի կայ. բոլոր իր մանրամասնութեամբ գաւառը հոն տարածուած է։

Իւրաքանչիւր զանգակատուն՝ մէն մի գիւղ կամ քաղաքաւան։ Դէպի արեւելք՝ ուղտերամակներու հեռաւնկարը, Պիտիլէն անցնելով կը շարունակէ դէպի Վիտոփոխունի։ Սուլուլիի ձախակողմնէ Մօնֆումոն, Ծխան լեռը, հին խառնարան մը, անունը վրան։

Կռապպալի ստորոտին վրան կարգաւ՝ զիներեր կավաղճն, բոլորչի տաճարովը Նշանաւոր Պօսանիօն, որմէ առաջ Կաստէկուկիօ. շարունակելով դէպի արեւմուտք Պատէսնո՞ Ֆիէտատին առջև գեղեցիկադիր, յետոյ Կռէսպան, Բուսո և այլք յաջորդաբար մինչև Բրէնտային Ջրանցքը։

Գողտրիկ ու մարմանդագեղ բլուրներու շարք մին ալ Պանեանէն մակնելով կ'անցնի մօսնաէն, կը հասնի Սան Ծենոն, և էծէլինօփի աշտարակին, որուն յիշատակները պիեղելու եկած էր Բրաւնինդ։

Տեղացիք գետ այնպէս համոզուած են որ միջին դարուն այդ սոսկալի բռնաւորը, Ման Ծենօնի և Ազօյի բերդերը ստորերկեաց հաղորդակցութեամբ միացուցած էր. ինչ որ ո՛չ միայն դժուար այլ անկարելի, նա մանաւանդ որ այս կարծիքը փաստող չի կայ կարեւոր ապացոյց մը։

Ազօյի և իր շրջականներուն բնութեան դեղը նոյնքան հաճոյատեսիլ է ձմեռուան եղանակին։

Սրդէն այստեղ բնութիւնը երբեք մեռելական վիճակ չստանար. կը թօթափէ մի միայն իր տերեւէ հանդերձը, երեւան հանելով իր տեղագրական բոլոր թա-

քուն հմայքը : Զափազամցած պիտի չըլլամ ըսելով որ
ձմեռուան տեսքը թէրեւս աւելի զեղեցիկ է քան թէ ա-
մառուան սաղարդախիտ երեւոյթը որուն մէջ բնութիւնը
կը թաղուի :

Դանի տերեւաթափը շարունակէ , նոյնքան նորանոր
գիւղեր կը ձեւանան , շինական տուներով կ'ողեւորուի ,
նոր շափներ , արահեաներ երեւան կուգան , ծմակնե-
րուն մէջ մանուածաւալ :

Վենեսեան այս գաւառը հովուական բանստեղծու-
թիւն մը ունի . գեղարուեստին յարմարագոյն ծննդա-
վայրը՝ նման այն ծաղիկներու տեսակին , որն որ իրեն
յատուկ կլիմային և միջավայրին կը կարօտի :

Արարչութիւնը անտարակոյս իր մէկ զուարթ և ան-
զբաղ վայրկենին ստեղծած ըլլալու է երկրագնախին այս
կողմը , կամ Ալպեաններու զանգուածին յոդնաշխատ
ձեւակերտումէն յետոյ՝ պահ մը հոս դադար առած , իր
մէկ ժպիտէն հետեւեցաւ այս ամբողջութեան հիալմայլ
ներդաշնակութիւնը իրը գլուխ դործոց բնութեան դե-
ղեցկութեան :

Այդ ժպիտն է որ ամէն տեղ կը փայլի տակաւին :
Անոր մէջ օրօրուած և անկէ ներշնչուած են վենետիկյ
դպրոցին մեծանուն նկարիչներն ու գեղարուեստաորները :

Բանզի բաւական է որ մեր աննման դիտանոցին վեր-
ջին ակնարկ մը նետելով , մօտաւոր հորիզոնին վրան նըշ-
մարենք , Բասսաններուն . Ճիուճիօնէի , Տուչլիզանի , Զի-
մաղա Կէօնէլեանի և Կանօվայի ծննդավայրները :

Եթէ մտքով և աչքով հեռանանք , ուրիշ նոյնակեդ-
րոն շրջագծի մը վրան պիտի հանդիպինք , Տիցեանօի ,
Վէոօնէզի , Պատօվանինայի , Պուդէնօնի , Ուղինէզէին և

կարգ մը երկրորդական գեղարուեստականներու ծննդա-
վայրները :

Ասոնք ամէնքն ալ ապրեցան վերածնունդի այն լու-
սաշաւիզ դարուն և յաջորդ նոյնքան փառաւորներուն
մէջ , երբոր մարդ բա՛ւ էր որ զրիչ կամ մուրճ ձեռքը-
առնէր ինքն ալ ստեղծող մը դառնալու համար :

Ազօտ , 31 Մայիս 1912

Վ Ե Ր Զ

